



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



241

b - 20



ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

Խ Ա Ծ Շ Պ Ա Ծ Ա Կ Թ Ի Ւ

---

Գ. Ի Բ Ք Ք . Գ .



ՆԵՐՔԻՆ ԽՈՍԿՑՈՒԹԻՒՆ  
ՅԻՍՈՒՄԻՒՆ

ՄԻՆԱՒՈՐ ՀՈԳԻՒՆ

ԽՈՐՀՈԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱԾԻԱՏԱՍՏՐՈՒԹԵԱՄՐ

ՏԵԱՌՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ Վ. ՃԱՄՊԱԶԵԱՆ



ՎԵՆԵՑԻԿ

Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ԴԱՅԱՐՈՒ

1855

କରିବାକାମପଦ୍ମବିନ୍ଦୁ ଶବ୍ଦଗୀତ

ମେଲାମେଲ

କରିବାକାମପଦ୍ମବିନ୍ଦୁ

କରିବାକାମପଦ୍ମବିନ୍ଦୁ

କରିବାକାମପଦ୍ମବିନ୍ଦୁ

କରିବାକାମପଦ୍ମବିନ୍ଦୁ



ପାଦପଦ୍ମବିନ୍ଦୁ

କରିବାକାମପଦ୍ମବିନ୍ଦୁ

କରିବାକାମପଦ୍ମବିନ୍ଦୁ

միզան մատչելի, ապօգուտայ ապօգուտ ապօգուտ  
այլ ընդունակ ու հիմքածան ուսումնական հայութ  
ու առաջարկած աշխատավայր պարփակություն ըստ  
ուժի մասն պահպանություն մասնավոր մասնակիութեան

## ՅԱՐԱԳԱԲԱՆԻԹԻՒՆ

Թէ որ բարի բնութեան ու բարի սրտի տէր  
մարդ մը միշտ բարի կը խօսի , բարի կընէ , ու կը  
բղխէ սրտէն , ըստ այնու ։ Մարդ բարի ՚ի բարի  
գանձուց սրտի խըրոյ հանէ զբարի , , , հապա ո՞ր-  
չափ աւելի կընանք ըսել ասիկայ Քրիստոսին հա-  
մար՝ որ ամենաբարի , բուն բարի , բարութիւն-  
ներուն աղքիւրն ըլլալով իր բարութենէն կու-  
զէ հաղորդել մեզի ալ , որչափ որ աշխաքիս վը-  
րայ կեցաւ , ամէն իժիր բարի ըսելու ու ընե-  
լու պարտելով մեր բարութեանը համար . ։ Որ  
շրջեցաւ բարի առնել , , , ուստի ասանկ բարեբար  
սրտէ մը ո՞րչափ բարիքներ կընանք յուսալ : Ա-  
հա սաղմոսերդուին ան գեղեցիկ խօսքը . ։ Ճե-  
ռաւ սիրա իմ ՚ի փորի իմում , և ՚ի խօրհուրդս  
իմ վառեցաւ հուր , , : Իրաւցընէ ուրիշն անչափ  
չէ , որչափ որ Քրիստոսին աւելի կը վայլէ . վասն  
զի անսր սիրու իր ներս կուրծքին մէջ այնքան

տալքաւ երեցաւ բորբոքեցաւ . ինչուան մաքին  
խորհուրդները մտած մունքները ևս այրեց վա-  
ռեց լափեց , ան սիրաը որ առաջուշներ աստուա-  
ծութեան կըակէն վառած ըլլալովը՝ որուն հետ  
անընդմիջամկէս միաւորուած էր , բովանդակած  
բոլոր լիութեամբը ու առանց չափու , նոյն սի-  
րոյն հոսմունքին վառումէն վառեց բուրնկցուց  
իրեն ամէն մտած մունքները ևս , որով իր սրախն  
ու մտքին հետ ինքն ալ միանդամայն կատարեալ  
զոհ երեցաւ մարգուն սիրոյն . առաջ ան սէրը  
իր սրախն մէջ տաքնալովը՝ ի յաւխանից սիրեց  
զմարդը , ստեղծելովը զանի , ու ետքը իր խօր-  
հուրդին մէջ վառուելովը՝ նորաստեղծեց զանի-  
կայ իր փրկարդործութեան խորհուրդին մէջ ,  
մարգուն համար մեռնելու մատած մունքովը : Ա-  
հա մարգուն սիրով տա իր տաքուկ սիրան ու  
վառուն միտքն էին՝ որ պահ պահ ալ անանկ ա-  
նուշ ու սիրալիր խօսքերու բոցեր հանել առեն  
բերնեն , տաքցընելու վառելու անսնցմով մարդ-  
կանց ցուրտ ու պաղած սիրաը իր աստուածային  
սիրովը . ինչպէս որ ես ալ ահա հոս տեղ ան  
խօսքերէն մէկ քանի հատը՝ որ ինչպէս սիրոյ  
ոլտքներ մը գետ ի մարգուն որախն արձեկած , աս-  
կից անկից ոուրք աւետարանին մէջն կը ժողվեմ  
իմին աս տասուերկու խորհրդածութիւններուն  
մէջ , մէյմէկ քիչ խորհրդածելով անոնց վրայ .

ու ան իմաստալից կարձառօտ խօսքերուն մէջ  
սկահուած ուժն ու հոգին , բանուուկ քննութեան  
մը ձեռքով կը բանամ կը ցուցընեմ , իմացընելով  
որ հոն Քրիստոս ի՞նչ ըստ ու ի՞նչ ուզեց հասկը<sup>ւ</sup>  
ցընել , ուրկէց շարժած խօսեցաւ , որո՞ն հետ  
ի՞նչ որառվ խօսեցաւ , որ անանիկ քիչ խօսելով՝  
շատ բան մեզի իմացընել ուզեց : Բայց որպէս  
զի առ ընելիք խորհրդածութիւններուս մէջ ա-  
ւելի ազգու ու բնական կերպ մը բռնեմ , իմին  
կարգացողներուս սիրառ շարժիչ՝ խօսքերուս ա-  
մէնը ինչպէս որ Քրիստոսէն առեր եմ , անանիկ  
ալ նորէն անոր բերանը կուտամ , իբր թէ ինքը  
Քրիստոս մարդիկներուն մէջէն մէկը իր քովը  
կանչած առած , մինաւորիկ առանձնութեան մը  
մէջ , իր աւետարանին մէջը ըստ խօսքերուն  
մէկ քանիին վրայօք կըսկսի իր սիրառ յայտնել ,  
կերպ կերպ խորհրդածութիւններու մը գիւտե-  
րով ու զրցուածներով , յայտնելով իմացընելով  
անսնց մէջ ծածկուած հոգելից սուրբ իմաստ-  
ները , ինչուան որ անիկայ լու մը համոզելով  
իր սիրոյն բարութեանը ու ողորմութեան վրայ-  
ով , ու անոր անզեղջ գաղջ սիրառ իր սիրովը  
վառելով , վերջապէս իրեն շահի վաստրկի . ինչ-  
պէս որ ահա ես ալ ասանիկ հոգիի մը գարձը  
մէկ հատիկ նպատակ ըրեր եմ ինձի առ սկզբիկ  
գլքիս աշխատառւթեան մէջ :

Աւստի, դուն մինաւոր հոգի, Քրիստոսին աղեկ  
մը լսելու համար՝ որուն հետ արժանի եղել ես  
առ իր ներքին խօսակցութեան մէջ մինաւոր ըն-  
կեր ըլլալու, սլետք է որ ուրիշ առեններէն աւե-  
լի լրութեան ու առանձնասիրութեան մը տաս  
քեզի, քաշուելով մանալով սրտիդ միայնութեան  
մէջ, հոն ամէն կիլքերուն ու աւելորդ սէրերուն  
ձայնը դադրեցընելով, որ կարենաս լսել Աստու-  
ծոյ ձայնը՝ որ միշտ ներքին կամացուկ ու սրտէ 'ի  
սիրտ կը խօսի : Պէտք է քեզի Մադդաղենացիին  
պէս Յիսուսին սիրաց մասն բարի ընտրելով երկ-  
նաւոր վարդապետին ոաքէն չբաժնուիլ, մտիկ  
ընել անոր . սլետք է Յովհաննէս աւետարանցին  
պէս Յիսուսին կուրծքին դլուխադ դրած իր սրր-  
տին մօտիկ՝ սրտէ 'ի սիրտ խօսք առնել խօսք տալ,  
լսել իրմէ, ու ըսել իրեն . պէտք է որ Սամուէլ  
մարդարէին պէս իրը գիշերային խաղաղութեան  
մէջ խուցդ քաշուած՝ սրտի սլատրաստութեամբ  
ու մտքի արթնութեամբ մը ըսես Յիսուսին, ար-  
ժանի սեպէ խօսելու, ով աէր իմ, որ քու ծառադ  
լսէ . “ Խօսեաց տէր, զի լուիցէ ծառայ քո , :




# ՆԵՐՔԻՆ ԽՈՍՎԱԿՑՈՒԹԻՒՆ

## ՅԻՍՈՒԻՍԻՆ

Ա.Ռ ՄԻՆԱԿՈՐ ՀՊԳԻՆ

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ



ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ Ա.

« Քեզ ասեմ, արի » .

ՄԱՐԿ. Բ. 11 :

Երբ ու քանի հեղ որ կը դառնամ կը  
նայիմ վրագ ու ախտակցութեանս արժա-  
նի աս դժբաղդ վիճակդ աչքիս կը դպչի,  
հայրական աղիքս կը դալարին, ու սիրոս  
կը խղճայ. անանկ մը կու դայ ինծի, որ  
ինչպէս թէ մեռելներուն դադաղին քովը  
հրաւիրուած, կամ կաղերուն անդամա-  
լուծներուն քովը կանչուած, աղեկտուք  
ու ցաւած սրտով մը իրենց խնդութեանը  
վրայ լսէի աս խօսքը « Քեզ ասեմ, արի » .

քեզի կըսեմ, ելիր ատ խեղճ ողորմելի վի-  
 ճակէդ որուն մէջ կը տեսնամ քեզ . նետէ  
 վրայէդ ատ վերմակը՝ որուն տակը տարի-  
 ներով փտտեր մնացեր ես . մէկդի ձզէ  
 թող ատ մահիճդ՝ որուն հետ կալեր մնա-  
 ցեր ես ասչափ ժամանակ : Ելիր աս մա-  
 հիդ զերեղմանէն՝ որուն մէջ մեռեր հո-  
 տեր ես, կենդանութեան յոյս չէ մնացեր  
 վրադ այսքան հնցած չար սովորութիւն-  
 ներովդ, մահացու մեղքերովդ : Ելիր ատ  
 թոյլ դադջ վիճակէդ թմրութենէդ՝ որ քե-  
 զի մօտ ատենին մէջ մահուան քունին ու  
 անկէ յաւիտենական դատապարտութեան  
 զերեղմանը պիտոր տանի, վերջապէս սըր-  
 տէս դուրս ընել տալով : Ելիր ատ յուսա-  
 հատութեան, անդզութեան, յամառու-  
 թեան վախնալու վիճակէդ՝ որ սիրտդ սառ-  
 ու քար կտրեր է խմին բուխսիրտ փա-  
 փուկ խօսքերուս, ու սիրոյս նետերուն,  
 չի թողուր խմին աստուածայիննկարքներս  
 փորելու վրան : « Քեզ ասեմ, արի » . Ելիր  
 ան մեղքին խորունկ փոսէն՝ որուն մէջ  
 չարաչար ընկար, գլտորեցար քուկին յան-  
 դըգնութենովդ, անզգուշութենովդ, տկա-  
 րութենովդ . հառաչէ, լաց, ցաւէ, զղջա,  
 ապաշխարէ . մի կարծեր որ ես քու ար-  
 ցունքդ կանարգեմ, քու հեծութեանդ ան-  
 կաճս կը դոցեմ, ալ չեմ ընդունիր քա-  
 ցաւած խոնարհ սրտիդ դոհը, չեմ օգներ

քեզի ելլալուն մէջը . որովհետև ես մեղաւ որին մահը չեմ ուզեր , հապա դառնալը ու կեալը , ու դուն ամէն ժամանակ կըրնաս ընել ասիկայ :

Ելիր ատ փորձութեան ծովէն՝ որուն մէջ յանդգնութենովդ նետեցիր զքեզ ու թերեհաւատութենովդ պիտի կորսուխս , մի դանդաղիր որ ալիքներուն խաղալիկ չըլլաս . փախիր որ յաղթես , սկատերագմէ որ պսակը առնես , աղօթէ որ աղատիս . ես որ ծովերուն վրայ ալ չոր ոտքով կը քալեմ , Պետրոսին պէս ալիքներուն մէջ ինծի կանչէ , իմին ձեռքիս ոլլուէ որ խալսիս փորձանքէն : Ելիր ան վտանգ ներուն առիթներուն մէջէն՝ որոնց մէջ յանդգնութենով կամաւրապէս դրեր ես զքեզ ու պիտոր կորսուխս անոնց մէջը : Փախիր ան մեղանչական ընտանութենէն , վտանգաւոր կենակցութենէն , խփէ աչքդ անհամեստ զրգոիչ առարկաներուն , աշխարիս հանդէսներուն՝ որոնցմէ արդէն մկրտութենով հրաժարեցար , անսարաններուն՝ որոնց մէջ անմաքուր սէրը կը թագաւորէ . զոցէ անկաճդ աղտեղի խօսքերուն , երզերուն . սանձ դիր բերնիդ՝ լուութիւնը , պահապան կայնեցուր զդայարանքներուդ դոներուն՝ համեստութիւնը , չափաւորութիւնը , բարեխառնութիւնը : « Քեզ ասեմ , արի » : Ես եմ աս

խօսքը ըսողը՝ որ քու հայրդ ու միանդա-  
մայն Աստուածդ եմ. ինչպէս Աստուած  
մը կը հրամայեմքեղի ելլալ, ինչպէս հայր  
մը կօդնեմ ելլալուդ մէջ, կըսեմ ինչպէս  
փրկիչ մը՝ որ կը բաղձամ աղատել գքեղ  
քուկին խեղճութենէդ, կըսեմ ինչպէս  
հաւատարիմ բարեկամ մը՝ որ քու աղե-  
կութիւնդ ու օգուտդ կուզեմ, կըսեմ ինչ-  
պէս փորձ ու խելացի վարպետ մը, ին-  
չու որ վերջդ աղեկ չեմ տեսնար: Քանի-  
ներուն չըսի, բայց քեղի կըսեմ, ինչու որ  
գքեղ կը սիրեմ. կըսեմ չէ թէ մէկ ան-  
դամ մը, հապա շատ անդամ. առաջուց  
ըսի ու հիմա ալ կըսեմ. միշտ կըսեմ ու  
չեմ գաղրիր ըսելէն. կըսեմ քանի ան-  
դամ որ մեղրին մէջը կիյնաս՝ որ շուտով  
ապաշխարես, քանի որ կիբքերուն ու աշ-  
խըրքիս ալէ կոծութեան մէջը կը զանուիս՝  
որ չընկղմիս ու չկորսուիս:

Բայց ափսո՞ս, ինչ օգուտ ասչափ ու աս-  
չափ եղանակ ըսելէս, յոզնեցաւ ձայնս,  
կերկերեցաւ կոկորդս, հատաւ համբերու-  
թիւնս: Վաղարոսի պէս չորս օրուան մե-  
ռած, հոտած, փտտած, գերեզմանի մէջը  
մեռելները աստուածային խօսքիս ուժին  
չեն գիմանար, ձայնս լսելուն մէկէն կը  
կանդնին կելլան, կաղերը անդամալոյծ-  
ները ոտք կելլան, կը քալեն, կը վաղվր-  
զեն. բայց զուն ով անդեղջ, յամառ, կոյր

Հոգի, ասչափ աղաղակներէս, դռու ում  
զոչումէս ետքը՝ որ քեզի մօտ ժամանակին  
մէջ զատապարտութիւն կըսպառնան,  
դեռ ամուր կայներ ես, չես շարժիր, դեռ  
մեղքիդ մէջը յամառեալ անզեղջ կը կե-  
նամս, դեռ չես թողուր ան չար սովորու-  
թիւնները, ան վտանգներէն չես վախչիր:  
Բայց բաւական է ասչափ ինչուան հիմա  
ըսածս, այսքան կանչելս, ալ առաջ մեր-  
թար, մի դեղձանիր համբերութենովս, մի  
անարդեր ողորմութիւնս, բարութիւնս,  
սէրս. լսէ ինձի դոնէ աս հեղու, զուցէ  
աս ետքի անզամն է որ կը զուցեմ քեզի,  
թերես ասկից ետքը բոլորովին պիտոր լր-  
ուեմ, չի պիտոր զուցեմ, ու ան ատեն մը-  
տածէ ինչ կըլլայ քու վիճակդ. անոր հա-  
մար քեզի կըսեմ ելիր. « Քեզ ասեմ,  
արի » :

### ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆ Բ.

« Մի երկնյիր հօտ վոքրիկ » .

Դ.ՌԿԿ. Ժ.Բ. 32:

Ով պղտիկ հօտս, միամիտ դառնուկս,  
անուշ մանկիկս, սիրելի որդեակս՝ ինչու  
է աս վախդ, հողդ, մտմտուքդ, ինչու պա-  
րասլ տեղ ինքը զինքդ կը հաշես կը մա-

չես, խաչերդ կը ծանրացընես, օրերդ կը լեզուցընես քեզի. երբոր վախնալու բան մը չկայ, ամէնը յոյս ու վատահութիւն կը խոստանայ: Քանի որ ես քու հետդ ու դուն իմ հետս ես, ալ տրտմելու, սիրտ հատցընելու, վախնալու բան կը մնայ մի քեզի. չես զիտեր որ ինձմով ամէն բան կը յաջողի, ամէն դժուարները կը զիւրտնայ, ամէն անկարելիները կարելի կը լլայ, ամէն լեզին կանուշնայ, ամէն ցաւերը կը բժշկի:

Ա ԱՅԻ Երկնչիր հօտ փորրիկ». քանի որ ես ամենակարող Աստուած՝ որ ամէն յաղթութիւնը ձեռքս ունիմ, քու օղնութեանդ եւ կած եմ, քեզի պատերազմակից ու ընկեր եմ, ալ մի վախնար, սիրտ առ, կարիճ եւ զիր, վախը մէկզի թող, սասց եզիր յաղթութեան վրայ, յաջողութիւնը ձեռքդ ունեցածի ալէս անհող կեցիր: Քանի որ դուն քեզմէ բոլորովին յոյսդ կտրած՝ ինձի ապաւիներ ես, իմին իմաստութեանս, կարողութեանս կոթընած ես, իմին նախախնամութեանս ներքն դրած ես զքեզ, քու ամէն կառավարութիւնդ, բաղզդ իմ ձեռքըս բանձնած ես, ինձի կը նայիս, կը կանչես, կը սպասես, ալ կարելի է որ յաղթուիս, կորսուիս, ամօթով մնաս, ուղածդ չառնես, յուսածէդ աւելի չառնես: Ես՝ որ աղեկառուր հայր մըն եմ իմին սիրելի որ-

զիքներուս , հնամք է որ թողում զքեզ , երբոր կարօտութեանդ մէջը իմին զիրկս կը վագես . ես՝ որ հոգածու բարի հովիւ մըն եմ , իմին ոչխարիս ողորմուկ ձայնը լսելուս ինչպէս չվագեմ խալըսելու զինքը զայլին բերնէն . ես՝ որ հաւատարիմ զօրապետ մըն եմ , զինուորներէս մէկը թըշնամիէն նեղը իյնալուն , կարելի է որ իրեն օգնութեան չհասնիմ , չպաշտպանեմ չփրկեմ :

« Մի երկնչիր հօտ փոքրիկ » , մի վախնար , թէև շատ վախնալու բաներ ունենաս . մեղանչեցիր , իրաւ վախնալու բանըրիր , զիս քու տէրդ , արարիչզ , Աստուածդ անարգելովդ , սրդողցընելովդ , վրէմինդրութեանս նպատակըլլալով , այսու ամենայնիւ ես քեզի կըսեմ՝ մի վախնար , որչափ մենծ ըլլայ յանցանքներդ , ինչչտփ չարաչար անկումներդ , որչափ անթիւ սխալանքներդ , սիրտ առ , թողութենէն յոյսդ մի կտրեր , ապաշխարէ . իմ ողորմութիւնս անհուն մենծ է քուկին մեղքերէդ , իմին սէրս զթութիւնս չափի չգար , բանէ մը չյաղթուիր , ամէնը իր մէջը կառնէ , ամենուն վրայ կը տարածի , մէկ մեղայով , մէկ երկու խօսքով , քիչ մը արցունքով կը հաշտուիմ ես . թէպէտ մենծ Աստուած մըն եմ , բայց իմին մենծութիւնս պղտիկներուն ներելուն , անոնց ըրածին

վրայ անյիշաչար ըլլալուն դրեր եմ. անոնք որչափ մեղքերը կը շատցընեն, ես ալ նոյնչափ ողորմութեանս հանդէսները կը շատցընեմ. աս կերպ կը վարուիմ ես ապաշխարող մեղաւորներուն հետ: Բայց թէ որ զուն իմին աս անկեղծ խօսքերուս անհաւատ կրլաս, դեռ չես կրնար յուսալ, դէալ՝ի խաչելութեանս աչքդ գարձուր, տես անոր վրայ ձեռքը բացած Աստուած մը, պատրաստ ամէն ատեն գքեղ ընդունելու, քեզի հետ փարելու. նայէ վէրքերուս՝ որ քու սիրոյդ համար ձեռքիս ոտքիս վրայ առի ու յարութիւն առնելէս ետքն ալ վրաս ուզեցի պահել, որ միշտ տեսնալով՝ միշտ յուսաս. անոնք մէյմէկ հայլի մըն են իմին բուխ սրտիս զթութեանը, մէյմէկ բերան մըն են՝ որ ամէն անդամ մեղքին մէջը իյնալուդ ներումն խոստանալով մէկ բերան կը զուրցեն քեզի՝ յուսա, մի վախնար:

«Այիերկնչիրհօտփոքքիկ». Փորձութեան ծովին մէջն ես, կատղած ալիքներուն խաղալիկ ես եղեր, զլխիդ վերել խոշոր ալիքներ կը տեսնես՝ որ կու զան կը զարնեն, ուաքիդ տակը անդունդներ՝ որ կըսպառնան քեզի, չես կրնար անոնց զիմանալ, կը տեսնաս զքեղ մահուան զուուը՝ կորառւած եմ կըսես. մի վախնար, ես հոս եմ, թէ և զուն շտեսնաս զիս, ես ետեղ կեցեր եմ, ին-

չուան աս չափը կը թողում, իմացընելու  
քեզի՝ որ ամէն փրկութիւնը, օդնութիւ-  
նը ինծմէ է, որպէս զիյաղթութեան փառ-  
քըն ալ ինծի դարձցընես, քու տկարու-  
թեանդ վրայ իմին գօրութիւնս ցուցընե-  
լով աւելի ամօթով լեցընելու թշնամիիդ  
երեաը. ու միանգամայն իմացընեմ քեզի  
քու անձիդ տկարութիւնը՝ որ առանց ին-  
ծի բան մը չես կրնար ընել. ստիպեմ ըդ-  
քեզ ինծի զիմելու, զիս օդնութիւն կան-  
չելու, անոր համար մի վախնար որ կոր-  
ուուեցար. ես մէջ տեղ երևնալուս պէս ծե-  
ծին պիճակը կը փոխուի, յոյսը առջևէս  
կերթայ ու յաղթութիւնը ետեէս կուզայ,  
յաղթուած կողմը վրայ կելլայ ու յաղթող-  
ները կը հալածուին, յաղթանակները ձեռ-  
քէ ձեռք կանցնին, պատկները կը խլուին  
ու յաղթական նուազները մէկ կողմէն  
միւս կողմը կանցնին:

«Միերկնչիր հօտ փոքրիկ». նեղութեան  
մէջն ես, ձախորդութենէն աչք բացած  
չունիս, խաչերդ ծանր ու անտանելի կու-  
զան, չես կրնար զիմանալ. բայց ես կրսեմ  
քեզի «Մի երկնչիր». մի վախնար հալած-  
չին անդթութենէն, թշնամիին անիրաւու-  
թենէն, մահացուցմունքին խստութենէն.  
Ես եմ որ անոնք կը խրկեմ քեզի, անոնց  
թոյլ կու տամ, հալածչին զրկանքին, թըշ-  
նամիին անդթութեան մէջը իմին բարու-

թիւնս սէրս կը ցուցընեմ քեղի ու հաւա-  
 տարմութիւնդ ու սէրդ կիմանամ, անոնց-  
 մով զժոխքին պատիմներէն կը խալրսեմ  
 զքեղ, որուն մեղանչելովդ արժանի եղար.  
 կը պատրաստեմ քեղի զեղեցիկ փայլուն  
 ու անթառամպսակ մը արքայութեան մէ-  
 ջը՝ ուր տեղ առանց խաչի երթալ չըլլար:  
 Առ նեղութիւնները՝ որոնց կը տանիս, առ  
 ցաւերը՝ որ կը քաշես հիմա, առ խստու-  
 թիւնները՝ որ կը բանեցընես վրադ, մի  
 վախնար՝ երկան ատեն չըշեր, թէ որ ծանր  
 է նէ շուտով կանցնի, թէ որ թեթև է նէ  
 մահէն անդին չերթար, որ շատ հեռու չէ:  
 Մի վախնար, անոնք միայն մարմինին կը  
 վեասեն, հոգիին չեն կրնար վեաս մը տալ.  
 միայն մարմինը կըսպաննեն, հոգին կտ-  
 րող չեն սպաննել, որչափ մարմինդ կը  
 տկարացընեն, նոյնչափ հոգիով կը դօրա-  
 ցընեն. որչափ աս տեղը կը քաշես, նոյն-  
 չափ անդին չես քաշեր. թէ որ հոս շատ  
 կը տանջուիս, հոն շատ կը վայելես. թէ  
 որ աս աշխարքիս վրայ շատ կանարդուիս,  
 արքայութեան մէջ շատ կը փառաւորուիս:  
 Հիմա ասչափ բաներուն մէջը ալ վախնա-  
 լու բան մը չիկայ. անոր համար այսրան  
 պատճառներուն կողմանէ իրաւունք չու-  
 նիմ արդեօք քեղի ըսելու, ու դուն աս-  
 չափ պատճառներուն համար պէտք չէ որ  
 հաւտաս ինծի, երբոր կը զուրցեմ. « Մի  
 երկնչիր հօտ փոքրիկ » :

## ԽԱՅԱՀԻԱՄԱՆԻԹԻՒՆ Գ.

«Մի լար».

ՀՈՒԿ. Է. 13:

Ահա տոխկայ խմին մխիթարիչ խօսքը  
 է՝ որ ամենուն չեմ ըսեր, բայց եթէ առանձին ինծի սիրելի հոգիններուն՝ որ աշխարքիս մէջը ինծի համար շատ քաշեցին,  
 զիս զտնալու համար շատ լացին. աս խօսքը կըսեմ անոնց՝ որ կեանքերնուն մէջը  
 շատ ժամանակ նեղութիւններուն ու փորձութիւններուն մէջ անցնելով, խաչին վրայ ինչուան վերջը կենալէն ետե, տեսնալով իրենց արցունքին մաքրութիւնը,  
 զոհերնուն կատարելութիւնը ու մահացուցմոնքներնուն կամաւորութիւնը, կը զուրցեմ իրենց՝ մի լար, շատ լացիր, հերիքէ, ալ որրէ աչքիդ արցունքը, դադրեցուր լացք, ողբդ հառաջանքդ վերջացուր։ Ահա տեսայ քու կամաւոր մահերդ, արունելուայ զոհերդ, ողջակէ զներուդ անուշ հոտերը թռաւ հասաւ երկինքը, հանդիսակից նզայ արիական ծեծերուդ, յաղթութիւններուդ ձայները լսեցի, ընդունեցի անկեղծ սրտիդ մատուցմոնքները, ար-

տասուախառն աղօթքներդ , իմացայ ին-  
ծի ունեցած սէրդ , հաւատարմութիւնդ .  
Եկաւ հասաւ ժամանակը՝ որ ըսեմ քեզի՝  
մի լար , տրտմութենէն ուրախութեան ,  
մութէն լոյս , ծեծէն պսակին , մահէն  
կեանքին , քաւարանէն արքայութիւն կան-  
չեմ . քու գոհերդ ծաղիկներով վարդերով  
ծածկեմ , ծեծերդ արմաւենիով դափնիով  
պսակեմ , վէրքերդ ուրախութեան անու-  
շահոտ իւղերով օծեմ . անոր համար կը-  
սեմ « Մի լար » :

Առջի անզամ երբոր իմին չնորհքիս  
սիրտրանուկ նետերէն վիրաւորուած՝ եղ-  
ջերուի պէս երկաթը հետդ քաշքշելով  
արցունքի աւազանը վագեցիր , ու Մազ-  
դաղենացիի պէս իմին ոզորմութեանս հո-  
սանքներովը լեցուած՝ եկար ընկար ոտքս,  
ու երկու աչքէդ երկու ազրիւրներ բանա-  
լով թրջեցիր ոտքս , ան ատեն չարդիկե-  
ցի , չըսի քեզի մի լար , թող տուի որ լաս ,  
սրտիդ մէջը շատ ատենէ ժողված մեղքին  
թոյները լեղի լեղի արցունքներովդ աչ-  
քէդ թափիես , ինչուան որ սիրտդ պարապուի  
ու անուշնայ , որովհետեւ ան ատեն դեռ  
ապաշխարութեան հոգիին առջի կացու-  
թեան մէջն էիր՝ որ մեղաւորին ու արգա-  
րին մէջ տեղը վիճակ մըն է , որ ան ատեն  
պէտք է շատ լալ , լեղի տրտմալի արցունք-  
ներ թափել որուն մեղաւոր մը համտես

կրլայ իրեն ապաշխարութենովը առ Աստուած դառնալուն մէջ, զղջումին ամբողջութիւնը, անկեղծութիւնը, պտուղը ինձի ցուցընելու համար, ինչուան որ լսէ ինձմէ՝ մի լար, գնա հանդարտեղիր, մեղքերդ թողուեցան:

Երկրորդ անգամ չըսի քեղի՝ մի լար, երբոր մեղքին առաջուան լեղի արցունքը աչքէդ վաղցընելէն ետքը, ապաշխարութեան հողիին երկրորդ կացութեան՝ զոհի հողիին անցար, որ տեղ մեղքին վճարմունքը կըսկսի. որ ատեն պէտք եղաւ քեղի ալ Մազդաղենացիին սկէս զողզոթային զլուխը ելլալ, ու ինձի հետ մէկտեղ խաչին արունթաթաւ զոհը կատարել, աչքիդ արցունքը խմին ձեռքիս ոտքիս կողիս արցունքին հետ խառնելով, ու խոնարհ սրբափառ զոհը խմին պատարադիս հետ միաւորած երկնաւոր հօրս նուիրել, ինչուան որ իր արդարութիւնը հաճի՝ մեղքին հաւասարաչափ հաաւեցմունք ընդունելով:

Բայց հիմա կըսեմ քեղի՝ մի լար, ինչու որ՝ ալ ինձի հետ ապաշխարութեամբ խաչուելէն ու մեղքին մեռնելէն ետքը չնորհաց փառաց կեանքին յարութիւն առած ես, որոն համար ես ալ չէ թէ չարչարուած մարմինով ինչպէս ատեն մը խաչին վրայ կերենամ քեղի լացքի շարժելու, հապա փառաւորուած մարմինով պարտէ-

զին մէջ կերևնամքեղի ուրախ ընելու ու կըսեմ . « Մի լար » . ասպարէզներդ լմընցուցիր , պսակին մօտիկցար , եկաւ հասաւ ժամանակը որ աշխատանքներուդ , քրտինքներուդ լեցուն վարձքը առնես , զԱստուած զտնաս վայելես՝ որուն համար այնչափ լացիր : Երնէկ անոր՝ որ իմին աս մխիթարիչ անուշ ձայնս կը լսէ « Մի լար » , հոգեոր արցունքով երկնաւոր ուրախութեան կը կանչուի : Բայց ես աս խօսքս անոնց միայն կըսեմ՝ որ աշխըրքիս վրայ իմին ոտքիս նշանը չեն կորսընցըներ , ինծի հետ կու լան պարտէզնո Գողզոթան , ինծի հետ խաչ կելլան մեղաց մարմինին , խաչին վրայ կը մեռնին կիրքերուն , զերեզման կերթան աշխրքիս սիրոյն :

Ասանկներէն մէկը Մազդաղենացին ան սիրելի ապաշխարողս եղաւ՝ որ ինծի իր վարպետը ամենեին մինաւորիկ չթողոց , բոլոր կեանքին մէջը լացաւ , ինչուան պէտք եղաւ որ յարութեան օրս երենամ իրեն , մխիթարեմ ու ըսեմ իրեն՝ ինչու կուլաս . « Մի լար » : Ուստի մի լար դուն ալ , քանի որ ինծի ծառայելուդ մէջը տրտմութիւններուն , հոգեոր ցամաքութիւններուն կը պատահիս . երբոր ես մինաւորիկ կը թողում դքեզ , աչքէդ կը ծածկում , չեմ ցուցըներ զիս քեզի , այ-

ցելութիւն չեմ ըներ . Հապա ուրախ եղիր ,  
 միսիթարուէ համբերութենով սպասէ իմ  
 այցելութեանս , զիս կանչէ , զիս փնտրուէ ,  
 որ շատ չեմ ուշանար , նորէն կերենամ ու  
 պսակ ձեռքս կերենամ : « Մի լար » , երբոր  
 դիս սիրելու համար ու ինծմէ սիրուելու  
 համար պէտք կըլլայ քեզի սիրելիներէն  
 դատուիլ , մենծ մենծ ու ցաւալի կորուստ-  
 ներ ընել , անոնց ամէնը յօժարութենով  
 յանձգ առ , զիս ունենալդ բաւական ըլ-  
 լայ քեզի , անով հարուստ ու հարուստնե-  
 րէն հարուստ ես , որովհետեւ ես իմին սի-  
 րելիներուս Աստուած ու ամենայն ինչ եմ :  
 « Երջապէս « Մի լար » , քանի որ ինծի  
 համար վիշտ , հալածանք , անարդութիւն  
 կը քաշես , կը զրկուիս , կը չարչարուիս .  
 համա ուրախ եղիր ու ցնծա , որովհետեւ  
 զիս զԱստուած մը պարտական կունենաս  
 քեզի , փառաւոր պսակներ կը պատրաս-  
 տես քեզի երկինքը՝ որուն քովը քու քա-  
 շածներուդ ամէնը բան մը ըսել չէ : Ահա  
 այսափ բաներ կիմացընեմ , ու կը յիշե-  
 ցընեմ քեզի , երբոր կըսեմ քեզի . « Մի  
 լար » :

## ԽՈՐՀՈՒԹՅՈՒԹԻՒՆ Դ.

« Երբ ՚ի խաղաղութիւն, և եղիշյր ողջ ՚ի տաճանակաց քոց » .

ՄԱՐԿ. Ա. 34:

Խնչ է առ կիրքերուդ խռովութիւնն ու կատաղութիւնը՝ որ մէյմէկ շղթանին կոտրած վայրենի զաղաններու պէս վրադ յարձակեր կը բգրքտեն կը պատառեն ըգրեղ, որոնց ձեռքէն դիշեր ցորեկ ամեննին հանգստութիւն հանգարտութիւն մը չունիս, որ խնտում սրտով ծիծաղ երեսով արեին լոյսը տեսնաս՝ ու ստեղծական բընութեան անմենդ զուարճութիւնն ու անուշ բերկրանքը վայելես. հապա ամէն իժիր հոդ հոդի, ծփանք ծփանքի վրաց, մտմըտուք մտմտուքի ետևէն, ասանկ հապար ու մէկ ցաւերով ան զեղեցիկ շնչըդ կաւըս կը քայքայես, կեանքիդ օրերը կը կարճեցընես ու մահը կարտորցընես քեզի: Վասն զի քանի որ աշխարիս ունայնութիւններուն, աւելորդ սէրերուն, ախտաւոր մոլութիւններուն ու անոնց կիրքերուն սրտիդ դուռը բացեր ես, ընտոր կրնաս խաղաղութիւնը ձեռք բերել. քանի որ կըսեմ աս ապականեալ բնութեանդ

ձայնին կը լսես , կոյր մտքիդ անխոհեմ դատմանցը խորհուրդ կը հարցընես , բարոյն թշնամի , չարին հակամէտ անզուսպ կամացդ սանձը ուղածին պէս թող տուեր ես , կարելի՞ է որ սրտի հանգարտութիւն ու խաղաղութիւն ունենաս . քանի որ ասանկ խռոված ալիքներուն մէջ մրրիկներու բերանը կամաւոր ձղեր թողեր ես բգքեղ , դանգաղութենով կը տարուբերիս մէկ շատ փորձութեանց պառյաներուն հոսանքը , ինչպէս կընաս հանգարտութեան մէջը վայելել :

Ամբարիշտներուն սիրաը ինչպէս կըրնայ խաղաղութիւնը տեղ ունենալ . չես զիտեր որ ճշմարիտ խաղաղութիւնը միայն առաքինի հոգիներուն սիրաը կը դտնուի . մինակ հեղերը՝ որոնք անիրաւութեան դըրա կանքին հալածանաց՝ բարութենով օրէնութենով կը փոխարինեն , միայն խոնարհները՝ որ անպատուութեան , քամահանաց , նախատանաց պատրաստ զոհ սիրտ կըցուցընեն , աշխարքիս մէջ խաղաղութիւնը կը վայելեն , աս անուշ լուծին ներքեւ , աս թեթև բեռան տակը՝ որ դրեր եմ իրենց ուսը , ամէն մտածմունքնին հոգերնին ծանրութիւնը իմին վրաս նետելով՝ աստուածայիննախախնամութեանս յանձնուած , թեթև ոտքով աւետարանական ասպարէզը կընթանան : Չես զիտեր որ

անոնք որ իմին քաղցր հրաւիրմունքիս  
մտիկ ընելով աշխարհային ունայն մը-  
տածմունքները հոգերը մէկդի նետած կը-  
հետևին ինծի՛ որ բուն ճանապարհն ու  
ճշմարտութիւնն ու կեանքն եմ, մէկ հան-  
դարտ ու խաղաղ կեանքով մը հոս հարիւ-  
րապատիկը վայելելէն ետքը՝ անդին ալ  
յաւիտենական կեանքին վայելմունքովը  
կուրախանան: Ուստի ահա ես ալ ասանկ-  
ներուն երջանիկ վիճակը աչքիդ առջին  
դնելով հիմա ու քուկին աս մշտատանջ  
կեանքիդ խեղճ ողորմելի վիճակիդ վրայ  
խղճալով, ժամանակն է որ զքեղ անդամ  
մը աս երջանիկ խաղաղութեան կանչեմ.  
որով ինչպէս թէ աշխատանքէն հանդըս-  
տութեան, արցունքէն ուրախութեան,  
ալէկոծութենէն նաւահանդիստին կան-  
չեմ. «Երթ՚ի խաղաղութիւն» :

Աս հիմակու քեզի հրաւիրած խաղա-  
ղութիւնս ան խաղաղութիւնն է՝ որ ան-  
դամ մը խռովեալ ծովուն երեսը տուի,  
որով աշակերտներուս սիրտը ծովէն աւելի  
ալէկոծուած հաւատքի փորձութեան մէջ,  
նստեցուցի հանդարտեցուցի, որոնց մըտ-  
քերնին խռոված ըլլալով հաւատքնին ալ  
կը տատանէր: Ասիկայ ան սիրոյ խաղա-  
ղութեան ողջոյնն է, որ ինչպէս ատեն մը  
քանի մը օր առաքեալներէս հեռանալուս,  
անանկ կարծիքի անմիարանութեան ու

տաքցած զլխով վիճաբանութիւններու  
մէջ, եղբայրական սիրոյ պաղութեան մէջն  
ալ ընկեր էին, որով կիրքերնին ինջեցու  
ցի ու սէրը իրենց մէջ նորէն հաստատե-  
ցի: Ասիկայ ան աւետարար խաղաղու-  
թեան ձայնն է՝ որ ծնած օրս հրեշտակնե-  
րը երկինքէն աշխարհք բերին, ու մարդ-  
կանց սրտին մէջը ցանեցին, որով երկ-  
նաւոր հայրը կը փառաբանեն ու մէկմէ-  
կու սիրոյ ու միաբանութեան կասլովը կը  
հաճոյանան. «Փառք՚ի բարձունս Աստու-  
ծոյ, և յերկիր խաղաղութիւն,՚ի մարդիկ  
հաճութիւն»: Ահա ասանկ ցանկալի խա-  
ղաղութեան մը կը հրաւիրեմ գքեղ այսօր  
«Երթ՚ի խաղաղութիւն և եղիջիր ողջ  
՚ի տանջանաց քոց»: որով ինչպէս թէ  
քեզի ալիքներուն ձեռքէն յափշտակած  
առած, մրրկալից ամպերը հրելով, ծո-  
վերուն անդունդներուն մէջէն ապահով  
նաւահանդիստ մը կառնեմ կը մոցընեմ.  
Երթ գնա կըսեմ աս խաղաղութեան, որ-  
պէս զի տանջանքներէդ ալ ազատիս:

Դուն ինչուան հիմա աս ճամբէն գորս  
ելլալով շեղելով, հեռուները կը փնտըռես  
զանիկայ՝ երրոր անիկայ շատ մօտիկ է  
քեզի. ան քու ամբարտաւան խորհուրդ-  
ներուդ բարձր լեռներուն վրայ ու անձնա-  
սիրութեանդ ահազին ժայռերուն մէջ մէկ  
շատ սիրտմաշուքով խաղաղութեան հետ-

քը փնտրուելու ելերես։ Կամքիդ ազատութիւնը, խելապատակիդ դրդմունքները ու մեղանչական բաղձանքներդ զոհ ընելով կարծես խաղաղութիւն գտնալ. բայց կը խարուիս, աւելի խռովութիւններուն մէջ իյնալով. վասն զի ահա իմ ըսած խաղաղութիւնս քու քովդ, քեզի մօտ, քու մէջդ է. « Խաղաղութիւնն Աստուծոյ ՚ի ներքս ՚ի ձեզ է »։ Թող բարձրերը՝ ինջիր ցածերը, վասն զի անիկայ խոնարհ մըտածմունքներուն զառ ՚ի վայր հովիտներուն վրայ, ու հեղ սրտին ցած ձորերուն մէջ կը զտնուի, ուր ամէն իմիր երկնաւորչնորհքներուն հոսանքները կը ժողվին, հողին սուրբին պառւղներով կը պարարտացընեն ու սրտի անմեղութեամբ վայելել կու տան։ Ահա զուն ալ թէ որ հանդիսաւ խաղաղ կեանքը կը սիրես, մէկդի թող, հանէ մտքէդ ան ատելութեան նախանձի հողիները, զուրս ըրէ քեզմէ ան մենծ համարմունքը վրադ, ան մարդկային ակնածութիւնը, ան վրէժխնդրութեան կիրքը, ան հալարտութեան պատուասիրութեան ախտը, ան ամէն ծուռ խարերայ զաղտուկ դիտմունքները, որ է ըսել աշխարհական հողիները հողերը. ու քրիստոնէականներողութեան հեզութեան, աւետարանական խոնարհութեան համբերութեան ու աստուածային կամացը յանձն

արաբութեան հետքը ճամբան բռնէ, զնա  
ան շափղէն, աս նպատակէն դուրս մել-  
լար, շարունակէնոյնը յարատեռթեամբ,  
որ քեզի անմեղութեան առաքինութեան  
դուարճալի պարտէզներուն մէջէն ու շը-  
նորհքներուն զբօսալի ջրերուն քովէն  
կառաջնորդէ կը տանի՝ միշտ խաղաղու-  
թեան մէջը պահելով. «Երթ'ի խաղաղու-  
թիւն, և եղիջիր ողջ'ի տանջանաց քոց».  
որպէս զի ամէն աւելորդ հոգերէն խալը-  
սիս, ճշմարիտ ազատութիւնդ ձեռք բե-  
րես, մատմուքներուդ ծփանքներէն ազա-  
տիս՝ ամէնը Աստուծոյ յանձնելով, կիր-  
քերուդ. վրդովմունքներէն հանդարտիս՝  
ամէնը Աստուծմէ ընդունելով, ամէնը Աս-  
տուծոյ տուն տուածին պէս դատելով  
խղճմուանքի խայթմունքներէն հանզըս-  
տանաս, անդորր ու հանդիստ կեան-  
քով վայելես ամէնը՝ ըստ Աստուծոյ պա-  
տուիրանացը կանոնաւորելով. «Եւ եղի-  
ջիր ողջ'ի տանջանաց քոց»: Բայց ին-  
չուան որ ան քեզի կանչած ճամբէն չեր-  
թաս, խաղաղութիւնը չես կրնար զտնալ,  
որով չես կրնար զերծ ըլլալ'ի տանջանաց:

Ահա ասանկներուն համար է միայն ա-  
ւետարանիս մէջը տուած ան իննը երա-  
նութիւնները. իրաւցընէ մրչափ անուշ ու  
ուրախ վիճակ մը պիտոր ըլլայ անիկայ՝  
որ աստուածային շրթունքներէս անանկ

լեցուն բերան երանիներ առնելու արժանի  
նի եղած է . որոնցմէ հիմա մէկը ու մէ-  
կով միւս ութն ալ մէկ տեղ քեզի տալու  
կը հրաւիրեմ , երբոր ու քանի անգամ որ  
կըսեմ . « Երթ'ի խաղաղութիւն , և եղիջիր  
ողջ'ի տանջանաց քոց » :

### ԽՈՐՀԾԴԱԾԱՒԹԻՒԽՆ Ե .

« Դուք և կ զկնի իմ » .

ՄԵՐԿ . Ժ . 24 :

Երբոր ծովին վրայ ցամաքի ալէս չոր  
ուաքով կը քալէի , չըսի քեզի ան ատեն՝  
ետենէս եկուր . Երբոր Յափոր յեռան վրայ  
ուաքերս զետնէն կարելով՝ օդին վրայ ե-  
լայ կայնեցայ լուսերուն մէջը , չզուրցեցի  
քեզի՝ ետենէս եկուր . ինչու որ՝ ատոնց ա-  
մէնը իմին փառաւորեալ մարմինիս ձիր-  
քերն էին՝ ուրկէց զուն զուրկ ես հիմա :  
Բայց Երբոր ծանր խաչը ուսիս վրայ ար-  
ցունքով ու քրափնքով Գողզոթային ճամ-  
բան սկսայ ընել՝ որ ցաւոց ու տառապա-  
նաց տեղն էր , ան ատեն ըսի քեզի՝ ետենէս  
եկուր . Երբ չարչարանաց փայտին վրայ  
օդին մէջ տեղը ելայ կայնեցայ , ան ժա-  
մանակը ըսի քեզի՝ ետենէս եկուր : « Դու

եկ զկնի իմ» . ճամբայ ել , հետեւէ ինծի , կոխած տեղս կոխէ , ոտքիս նշանը մի կոր- սընցըներ , եկուր Գողգոթան , եկուր խա- չին , աս տեղն է՝ ուր կը հրափրեմ գքեղ ինծի հետ ընկերութիւն ընելու , չդատուե- լու ինծմէ , ու կուզեմ որ բոլոր կեանքիու մէջը հոս կենաս ու չիջնաս անկէ , բայց եթէ ինծի պէս մեռնելէն ետքը : Դուն աս տեղը ծնած ըլլալով ու ասոր արունովս շաղած հողովը կերպաւորուած ըլլալովդ՝ աս տեղիս օդին կլիմային աւելի յարմա- րութիւն ունիս , որովհետև մեղաւոր ախ- տաւոր ծնած ես . ամէնը մէյմէկ ստիպով պատճառներ ծնշելու մահացուցանելու գքեղ . անոր համար ես որ քու հայրդ , վարպետդ ու բժիշկդ եմ , հոս կառաջնոր- դեմ , աս տեղը կը սորվեցընեմ , աս տեղիս համար կըսեմ քեղի . եկուր ետեէս :

Թող ամէն բանը , աշխարքիս ունայնու- թիւնները , ուրացիր մարմինդ , հրաժարէ ամէն հեշտութիւններէն . վայելմունքնե- րէն աշխարքիս հանդէսներէն . յանձդ առ աւետարանական աղքատութիւնը , խո- նարհութիւնը , ուրացմունքը . առ ուսդ խաչը՝ որ մեղքերդ շինած են քեղի , որ ի- մին ողորմութիւնս կը գնէ կոնակդ . Գող- զոթային տեսարանները բաց աչքիդ առ- ջին , ուր տեղ ձեռքիս ոտքիս կողիս հինդ աղքիւր բերանները բացիր եմ . օրինակիս

յարմարէ , վարքիս նմանէ , որ շարու նակ խաչ ու մահացուցմունք եղան : «Դու եկ զկնի խմ» . թէ որ աշկերտ ես նէ վարպետիդ քովը եկուր , վարագետը ուր է նէ աշկերտն ալ պէտք է հոն ըլլալ՝ թէ որ սորվիլ կուզէ . դուն զեռ բթամիտ նոր աշկերտ մըն ես՝ որ շուառվ կը մոռնաս խմին տուած դասերս , թէ որ քովս չկայնիս , ինձմէ միշտ մտիկ չընես , վարքիս վրայ օրինակովս զանոնք չկարգաս :

Խմին խօսքս առջի քերան խիստ լեզի կուզայ , ինչու որ Գողգոթայ լեռը կը կանչեմ , ուրախութենէն որտմութեան , փառքէն անարդութեան , հանգստութենէն աշխատութեան , կեանքէն մահին կը կանչեմ . կը կանչեմ անտնկ լեռան մը վրայ , ուր տեղ ամէնը փուշ քար , ամէնը մահի զործիքներ՝ խաչ , զերեղման . անտնկ լեռ մը՝ ուր տեղ ելլալը զժուար , կենալը զժուար , մեռնիլը խիստ աւելի զժուար , անոր համար բա՛հ , ինչ լեզի ու բնութեան հակառակ խօսք « Դու եկ զկնի խմ » :

Բայց երկրորդ անգամին զիւրին ու անուշ կու զայ , ինչու որ՝ թէ և ոչխարը սպանդանոց կը կանչեմ , բայց ես անոր առջեն երթալովս՝ պարտէզ մը կը փխեմ . քանի որ ես մէկ տեղ կերթամ , ցափ ու տառապանաց տեղը , փափիկութեան ու զուարձութեան զրախտ կընեմ , Գող-

զոթան Յափոր կը դարձընեմ. թէև լեզի  
 ու մրուրով լիք զաւաթ մը տամ ձեռքը,  
 բայց իմ ձեռքովս տալով ու անկէ ես տ-  
 ուաջուց խմելովս՝ անուշ ու թմրեցուցիչ  
 զինի մը կընեմ ամէն ցաւերուն. թէալէտ  
 և անիկայ խաչին վրայ հանգչեցընեմ, բայց  
 իմին արունիս ծիրանի գունովը ներկած  
 ըլլալով զանիկայ՝ թաղաւորական զահ  
 մը կընեմ: Ի՞նչ վրաոք, որսիսի անուշու-  
 թիւն խաչ տանելուն, խաչուելուն մէջը,  
 զիս քու տէրդ, Աստուածդ, վրկիչդ քե-  
 զի առաջնորդ, ընկեր, մխիթարիչ ու խա-  
 չակից ունենալ. անոր համար ինչ անուշ  
 ու մխիթարիչ խօսք, « Դու եկ զկնի իմ » :  
 Ահա առանկով իմին կանչելուս մէջը տրու-  
 մութեան հետ ուրախութիւն, ցաւին հետ  
 օծումն կը խառնեմ, մահին տակը կեանք,  
 ծեծին ետեէն պսակ կը խոստանամ: Ա-  
 նոնք որ հնաղանդ, սիրուն, հաւատարիմ  
 աշկերտ են ինծի, խօսքիս կը լսեն, կըն-  
 դունին հրաւիրմունքս, ետեէս կու զան,  
 սիրելի աշկերտիս Յովհաննէսին պէս ին-  
 ծի հետ Գողգոթայ կելլան, խաչիս տակէն  
 չեն զատուիր, մահիս զերեզման կու զան,  
 անկից ետքը իրենք ալ անմահ կըլլան.  
 արժանի կըլլան յարութենէս ետեւ երկ-  
 րորդ անզամ մըն ալ լսելու ինծմէ « Դու  
 եկ զկնի իմ », որ առջի կոչմունքէս շատ  
 տարրեր է, ինչու որ՝ ամէն տրտմութե-

նէն, լեզիութենէն անխառն է . անոր մէջ  
չէ թէ Գողգոթային, հապա աւազակին  
պէս ինծի հետ դրախտին կը հրափրեմ,  
ուր տեղ ես դացի՝ տեղ պատրաստելու  
անոնց, ու ետևէս ժողվին դան միանան  
պիտի հետս՝ ինծի հետևող հարազատ աշ-  
կերաներս՝ որ շատ քիչ են, որովհետեւ  
քիչ են անոնք՝ որ առջի կանչելուս հնա-  
զանդը լիան ինծի, անոր համար քիչերուն  
ալ աս երկրորդ հրափրմունքը կը նեմ. ա-  
ռանց լսելու յարութենէս առաջ ըսած՝  
եկ զկնի իմը, յարութենէս ետքը զուր-  
ցած՝ եկ զկնի իմը, լսել չըլլար:

Ասչափ մենձ մենձ բաներ կը հասկցը-  
նեմ քեզի աս կարճառօտ խօսքիս տակը,  
երբոր ու քանի անզամ որ կը զորցեմ  
քեզի. « Դու եկ զկնի իմ » :

## ԽՈՐՀԾԻԱԾՈՒԹԻՒՆ 2.

« Եիրես զիս » .

ՅՈՎՀ. ԷԽ. 15:

Աս հարցմունքը չէ թէ մէկ, հապա ի-  
րեք հեղ վրայէ վրայ ըրի ու կը նեմ. որ  
կիմացընենան բազծանքս, սիրահատումն  
որ ունիմ մարզիկներէն սիրուելու, ինչ-

պէս թէ իմին երջանկութիւնս անոնցմէ,  
 սիրուելուն մէջը զտնայի: Գիտեմ որ ա-  
 նոնցմէ սիրուելովս ձեռքս բան մը չանց-  
 նիր, աւելի ես ինծմէ կու տամ, քան թէ  
 անոնցմէ կառնեմ, զիտեմ որ իմին աս  
 սիրուելու բաղձանքս շատի նստաւ ինծի,  
 ծանր ու դժուար բեռներուն ներքել խոթեց,  
 մենծ մենծ աշխատանքներու ու արուն-  
 քըրտինքներու մէջ մտցուց. բայց ինչը-  
 լայ նէ ըլլայ, այսու ամենայնիւ կուզեմ  
 սիրուիլ անոնցմէ. ամէն բանը յանձն  
 կառնեմ, ամէն ունեցածս կու տամ, բան  
 մը աչքիս չերենար, խաչ եղեր է, մահ ե-  
 ղեր է, մինակ որ անոնցմով բաւական  
 ըլլամ իմին բաղձանքիս հասնելու, անոնց  
 սէրը ձեռք բերելու, կուզեմ սիրուիլ ա-  
 նոնցմէ որ և իցէ զնով. կը բաղձամ որ  
 ամէն ունեցածս տալէն ետքը իրենց՝ զիս  
 ալ միանգամայն տամ, անանկով ամէն  
 բանը հասարակաց ընեմ մեր մէջը: Ես  
 զանոնք սիրեմ, անոնք զիս սիրեն. ես  
 անոնց սիրտը բնակիմ, անոնք իմ սիրտս,  
 ես ու անոնք մէկ սիրտ մէկ հոգի ըլլանք,  
 հիմա ու ետքը միշտ աս կերպ: Աս է տ-  
 հա իրեք անգամ վրայէ վրայ հարցընե-  
 լուս պատճառը, որ աղէկ մը հասկըզը-  
 նեմ ու աղէկ մը հասկընամ, իմացընեամ  
 ինչ տուի ու ինչ զիմացը կառնեմ, ինչ-  
 չափ տուի ու ինչպէս կառնեմ:

« Սիրես զիս » . Իս իմ զիէս բարեկամութեան ամէն օրէնքը պահեցի զքեղ սիրելուն մէջը , սիրեցի զքեղ ինծի չափ ու ինծմէ աւելի սիրեցի ; կեանքս դնելով քու վրադ , սէր ալ կըսես նէ՝ ասչափ կըլլայ ու ասկէ անդին չըլլար : Բայց քեզի զանք , դուն կը սիրես զիս , կը սիրես մի ընտոր որ ասանկ սիրելի սիրող մը կը վայլէ ու պէտք է սիրել . կը սիրես ամէն սիրելիներէն աւելի , ամէն սիրելին իմ սիրոյն զոհ ընելով . կը սիրես բոլոր սրտովդ , ամէն ուժով ու ջանքովդ , ամէն բաղձանքներուդ , մտածմունքներուդ , շարժմունքներուդ ու գործքերուդ զիս նպատակ ընելով . կը սիրես իմ սիրոյս համար ամէն փառքէն , ուրախութենէն , խնտումէն հրաժարուելով , ու ամէն նեղութիւնը , անարզութիւնը խաչը յանձն առնելով , մանաւանդ որ ասոնց վրայ դնելով փառքը , պարծանքդ , հարստութիւնդ , խընտումդ . իմին սէրս ու ինծի պէս սիրող մը ասանկ փոխարէն սէր կը խնդրէ : Ի՞նչ կըսես , դուն հիմա աս եղանակ կը սիրես զիս : Իրաւցընէ շատ երկրայելու բաներ ունիմ ասոր վրայով : Քուկին ասանկ երկուքը մէկ մեղքին մէջը չարաչար իյնալդ , քիչ մը բանի համար զիս թողու ուրախանալդ , ստեղծուածներուն հետ ասանկ չափաղանց սիրով յարուիլ փարուիլդ , ի-

մին ծառայութեանս մէջը ատանկ թոյլ  
դաղջ ու վախկոտ ըլլալդ , զիս շուտ շուտ  
մոռնալդ , նեղութենէն , խաչէն փախ-  
շլդ , ալ ո՞ր մէկը ըսեմ՝ ինծի համար մէկ  
զիսցաղնական զոհ մը չընելդ , զիս շատ  
կը վախցընեն ու երկրայելու տեղ կու տան  
որ զիս չես սիրեր . չես տուած ինծի սիր-  
տրդ՝ որ ամէն ատեն կուզեմ , ու մինաւո-  
րիկ կուզեմ . չես սիրեր զիս մաքուր , զուտ ,  
արխական ու ջերմ սիրով մը , ինչպէս որ  
կուզեմ . կամ ալ կը սիրես ինծի՝ զրսէն ,  
բերնով , բերնիդ մօտ ու սրտէդ հեռու ը-  
նելով , տկար ու թոյլ սիրով մը , ինչպէս  
որ չեմ ուզեր . անոր համար չես սիրեր ,  
զուրկ աղքատ ես՝ իմ սէրէս . անոր համը  
տուած չես , անոր անուշութիւնը չես ճանչ-  
ցած , մեռած ես սիրոյն՝ որ քու հոգիիդ  
կեանքն է . ապերջանիկ թշուառ ես , ո-  
րովհետեւ քուկին ամէն երջանկութիւնդ  
զիս սիրելուն վրայ կը կենայ . ի՞նչ լալու  
խեղճ վիճակ :

« Սիրես զիս » : Ուստի կը հարցընեմ  
նորէն , պատասխան կուզեմ , ու չեմ հան-  
դարտիր ինչուան որ աղէկ մը իմանամ ,  
բարի լուր մը առնեմ քեղմէ զիս սիրելուդ  
վրայօք : Կը սիրես զիս . զիս կըսեմ՝ որ  
քու տաեղծողդ , տէրդ , փրկիչդ , Աստուածդ  
եմ . որ 'ի յաւիտենից անհուն սիրով սի-  
րեցի . լոլորյաւիտենականութիւն մը քե-

զի սիրելու զբաղելով, քու սիրոյդ համար բոլոր արունս թափելով, երակներուս մէջ կաթիլ մը չձգելով, բոլոր մարմինս ծակ ծըկելով, զլխէս ինչուան ոտքս ողջ տեղ մը թող չտալով, խաչին լեզի մահը յանձս առնելով։ Զիս՝ որ ինչպէս աղեկտուր հայր մը քանի քանի հեղ ներեցի քեզի, ու ինձ մէ փախչելուդ կորսուելուդ ձեռքսրացած՝ նորէն դիրկո ընդունեցի դքեզ, դիս շատ անդամ ուրանալէն, մատնելէն, խաչ հա նելէն ետքը։ Զիս՝ որ բարի հովիսի պէս ինձմէ ծուռ ճամբաներով մոլորած աւ տենդ, ետեէդ արտորանքով մինտրուելու ելայ, անապատները տակնուվրայըրի. ուր տեղ որ աշխատած ոտքս չհասաւ, ողոր մուկ ձայնս հառաջանքս հասցուցի ու զըտ նալուս՝ առանց երեսդ զարնելու ըրածդ՝ մէկէն դրկեցի, ուսս դրած նորէն առի քերի փարախս։ Զիս՝ որ նախանձաւոր հաւատարիմ փեսայի պէս սրաիդ դռնէն ամենեին չզատուեցայ, միշտ զարկի անի կայ ու երկան ատեն սպասեցի քեզի՝ որ բանաս ինձի, առակաւոր խօսքերուն տակը անանկ անուշ անուշ լեզուներ թափեցի։ Ահա ես ասանկ սիրեցի դքեզ, բայց դուն ասանկ կը սիրես զիս. կը սիրես ինչ պէս սիրուն որդի մը՝ որ իր հօրը զրկէն չբաժնուիր, ինտոր որ հարս մը՝ որ իր փեսան սիրելուն մէջը միայն կը զուարձա.

նայ, ինչպէս անմեղ դառնուկ մը՝ որ իր հովիւը միայն կը ճանչնայ կը սիրէ . ով ինչափ պակասաւոր, անհաւատարիմ, տկար ես ինծի պէս եռացկուն, անկեղծ ու հաւատարիմ սիրող մը սիրելուն մէջը: « Աիրես զիս ». իրեք հեղ կընեմ աս հարցմունքը, ու իրեք բան կուզեմ իմացընելքեղի անոր մէջը :

Առջի անդամ ըսելուս՝ զիս կը սիրես, բարեկամաբար դանդատ մը կընեմ քեզի, յիշեցընելով քեզի իմ ասչափ ու աս եղանակ քեզ սիրելս ու ատանկ քենէ սիրուելս, շատ սիրելս ու քիչ սիրուիլս, մէկ մէկ բանալով քու զիմացդ քու սիրոյդ համար քաշած բաներս, ու քուկին ասոնց ըրած չարաչար հատուցմունքդ երեսդ զարնելով :

Երկրորդ անդամ հարցընելուս մէջը՝ զիս կը սիրես, հայրաբար յորդորանք մը կընեմ քեզի, որ ինչուան հիմա զիս սիրելդ սիրել չէ . Երբ պիտօր սկսիս զիս ճըշմարտապէս սիրել, իմին սրտիս շարժմունքներուն պատասխանել:

Երրորդ հեղ հարցընելուս մէջը՝ կը սիրես զիս, սիրոյն իրեք աստիճան գերազանցութիւնները կը սորվեցընեմ, առաջինը՝ իմ սիրոյս համար խաչ քաշելն է . Երկրորդ՝ բաղձալ ինծի համար խաչ քաշելու . Երրորդը՝ ինծի համար խաչ քաշելուն մէջը վայելել :

Դուն արդեօք աս իրեքէն ո՞ր աստիճան  
նին մէջն ես , ու աս իրեք հեղ հարցմուն.  
քէն որին կրնաս պատասխան տալ ու  
զուրցել ինձի Պետրոս առաքեալին պէս՝  
տէր իրաւցընէ ասոր մէջը կը սիրեմ զքեզ.  
զուցէ և ոչ մէկին : Զիս ամէնը կը սիրեն ,  
բայց քիչերը ճշմարտապէս կը սիրեն , քիւ  
չերը սիրոյն աս իրեք աստիճան կատարեւ  
լութեան հասած են . անոր համար քիչերը  
Յոհաննէսին պէս սիրելի անունը վրանին կառնեն . քիչերը Մազդապենացիի  
պէս սիրուն աշկերտ կըսուին . պինտ վեր-  
ջը՝ քիչերը Պետրոս առաքեալին պէս կը  
համարձակին ըսելու տէր , դիտես որ կը  
սիրեմ զքեզ , քեզի համար խաչին ու մա-  
հին պատրաստ կեցեր եմ , զքեզ սիրելուն  
մէջը խմին ամէն երջանկութիւնս , ուրա-  
խութիւնս , փառքս ու կեանքս զրեր եմ :  
Երնէ՛կ՝ զիս աս կերպ սիրողներուն , ինչու  
որ՝ արքայութիւնը սրտերնուն մէջը կը տա-  
նին . ասանկներէն անդամ մը հարցմունք-  
ներուս աղէկ պատասխան մը առնելէս  
սիրտս հանդարտելէն ետքը , ուրիշ ժա-  
մանակ չհաւտացողի պէս ալ նորէն չեմ  
հարցըներ « Սիրես զիս » :

ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԻՒՆ Ե.

« Երանի քեզ» .

ՄԱՏԹ. Ֆ. 2. 47 :

Խմաշխարհք դալէս ետքը եկած ժամանակները ճշմարտապէս կրնան դրցուիլ՝ մարդկային երջանկութեան գեղեցիկ օրեր ու ոսկի դարերը՝ որոնց դռն իմին մասնաւոր պարզեովս արժանի եղար հասնիլ . ու անկէց առաջ եղած ժամանակները իրաւունք խեղճութեան , տրտմութեան տարիներ էին՝ որ ատեն քու առջի հայրերդ լացով ու ողբով անցուցին . դռն քու օրերդ քովանց տեսար դանիկայ՝ որ մարդարեները , նահապետները հեռուանց միայն տեսնալով՝ ուրախացան սրտերնուն մէջ , բաղձացին հառաչեցին մօտանց տեսնալու զանիկայ ու երնէկ տուին անոնց՝ որ աս երջանիկ օրերուն պիտոր հասնին , աչքով սլիտոր տեսնան անիկայ , ականջով լսեն անկէ ու բերնով խօսին պիտի անոր հետ : « Երանի քեզ » . երնէկ քեզի՝ որ ասոնց մէ մէկն ալ դռն եղար , մարմնոյ աչքով չտեսնուելու բաներ տեսար , տեսար Յիսուս մանուկ մը Բեթղեհէմի այրը ծնած

մարդկային կերպարանքով՝ որ հօր Աստուծոյ միածին որդին էր. տեսար դառն Աստուծոյ մը Յորդանանը աշխթքիս մեղքովը բեռնաւորուած, որ սրբութիւն սրբրոց էր. տեսար տէր մը Թափոր լեռը՝ որ երկնի ու երկրի ստեղծողն էր. մէկ խօսք՝ տեսար փրկիչ մը Գողգոթային զլուխը խաչին վրայ, որ ճշմարտապէս Աստուծն և մարդ էր. ասոնց ամէնը տեսար դուն, որպիսի՛ երանութեան արժանի տեսութիւններ :

«Երանի քեզ» : Բայց ես ասկէ աւելի երանի մը կու տամ քեզի՝ որուն առաքեալներս ալ արժանի չեղան՝ որոնց աչքովը տեսար դուն ասոնց ամէնը : Երնէկ քեզի՝ որ չէ թէ իմին առաքեալներուս պէս մարմնաւոր աչքով տեսար զիս, չէ թէ Թովմային պէս ձեռքով շօշափեցիր, մատղ կողս խոթեցիր, Սիմոն ծերունիի պէս ձեռքիդ մէջն ու զրկիդ վրայ առիր, հապա հոգիիդ աչքովը տեսար, հաւատքովդ շօշափեցիր, սրտիդ մէջը առիր. քեզի չէ թէ մարմինն ու արունը յայտնեց, հապա իմին հայրս՝ որ երկինքն է, որ աւելի մենծ մենծ երանութեան բաներ էին՝ որոնց համար անանկ լեցուն բերան երանի մը արժանի եղար ինծմէ լսելու՝ որ քեզի միայն պահուած էր : Երնէկ քեզի՝ որ չէ թէ հին ժամանակին պէս ցուլերուն ու նո-

խաղներուն արունովը սրբուեցար ու ան-  
 քան անասուններուն ողջակիզովը քաւու-  
 թիւն առիր՝ որոնցմով չէր հաշտուեր Աս-  
 տուած, հապա նոր օրէնքին արունին միջ-  
 նորդութենովը՝ որ խաչիս վրայէն թա-  
 փուեցաւ վրադ, ու ամէն օր պատարազին  
 խորհրդաւոր գոհովը նորէն նորէն կը թա-  
 փուի խորաններուն վրայ մեղքերուդ քա-  
 ւութեանը համար. արուն մը՝ որ թափուե-  
 լուն մէջը ձեռքդ չպլշտըկեցիր. անոր ա-  
 նիրաւ տեղ թափուելուն անէծքը վրադ  
 առնելով Հրէից աղզին պէս աստուածաս-  
 պաններուն հետ հաղորդ չեղար, բայց օ-  
 գուտին բոլորը վայեցիր՝ որ քուկին յա-  
 փանական փրկութեանդ զին մը եղաւ:  
 « Երանի քեզ » որ անանկ սուրբ ու աս-  
 տուածային սեղանի մը հրաւիրեցար՝ որ  
 իմին պատուական մարմնով ու արունովս  
 կըլլայ, որ ուտողներուն բերանը մանա-  
 նայի պէս բիւրաւոր համերու կը փոխուի.  
 որ կերողներուն ստամոքսին յարմար զօ-  
 րութիւններ ու հիւթեր կու տայ, ու անոր  
 մօտեցողները Աստուծոյ կը փոխազրէ, ու  
 ինչպէս թէ Աստուած կընէ. որ սեղանին  
 ամէնքը հրաւիրուած են՝ մենծը պղտիկը,  
 տոռզը հիւանդը, հարուստը աղքատը.  
 սեղան մը՝ որուն վրայ ամէն օր զենլին  
 մորթած, զինին լեցուցած, ու հարսնիքը  
 պատրաստէ. սեղան մը՝ որուն զուն կան-

չուեցար ու հրեշտակները անոր արժանի չեղան, որ ամէն ժամանակ առջևնին ու նենալով դանիկայ՝ անոր սրբութեամբ ու ահիւ դողութեամբ սպասաւորելով, արզելուեցան անիկայ ուտելէն :

«Երանի քեզ» որովհետև ծնար անանկ ժամանակ մը՝ որ չէ թէ առաջուան պէս սովի ու երաշտի ժամանակ է ու երկինքը պղինձէ է զլխուդ վրայ, Աստուած Ժլատ է մարդիկներուն հետ իր պարզեները անձրեկու, հասկա հողին սուրբը արդէն ինչած ըլլալով՝ առատութեան ու շնորհաց ժամանակ է. որ ամէն օր եկեղեցւոյ աւագանին մէջ սուրբ խորհուրդներուն եօթը բերան ազրիւրէն անդադար կը վազէ ու անոր ծարուած մօտեցողները կը լեցընէ կը դովացընէ, ու միշտ առանց հատնելու կը բաշխի մարդկանց մէջը: «Երանի քեզ», որ սիստի մեռնիս անանկ ատեն մը, որ ալ չէ թէ լեղի է մահը ու արքայութեան դուռը կող՝ ինչպէս որ ատեն մը, ու սերովրէները կրակէ սուրերով դռները առած են՝ եկողները ներս չառնելու, հասկա մահուան լեղիութիւնը իմին մահովս անուշցած է, ու զրախտին դռները բաց են. որուն առջին հրեշտակներու սրաւուատ դռնդ մը կը սպասեն՝ հրաւիրուածները ներս առնելու, ուսկից առաջ մտայ ես ու հօրս քովը տեղ պատրաստեցի քե-

զի՞ որ պահենկէ մը զաս նստիս հոն ար-  
քայութեան մէջը ու յախտեանս վայելես  
անիկայ ինծի հետ : Հիմա ասոնց ամէնը  
մէյմէկ մենծ մենծ երանութիւններ չեն մի  
որոնք ձեռքդ ունիս . ուրեմն իրաւամբ չէ  
որ տամ քեղի աս երանին , ու դու ամէն  
կողմէն դքեզ երջանիկ համարելու իրա-  
ւոնք ունիս թէ չէ :

Բայց ես աս երանիներէն դատ ուրիշ  
ութը երանիներ խոստացեր եմ քեղի ա-  
մսարանիս մէջ որոնք զուն կրնաս լսել  
ինձմէ՛թէ որ ան երանութիւններուն ար-  
ժանի զործք կընես , ինչպէս որ անոնց  
կերալը սորվեցուցի քեզ աւետարանիս մէջ  
որոնցմով աշխարքիս վրայ ու երկնքին մէջ  
ճշմարտապէս երանելի կըլլաս : Ահա աս-  
չափ ուրախանալու պատճառներ կուտամ  
քեղի , երբոր կը զորցեմ « Երանի քեղ » :

## ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆ Բ.

« Գուշ այժմոչ զիտևս , բայց ապա զիտացիր » .

ՅՈՎՀ . ԺԳ . 7 :

Քու այդ թթամտութիւնդ տկարու-  
թիւնդ իմ բարձր ու բարակ վարդապե-  
տութիւններուս աս եղանակ անփորձ ու

կաթնկեր ըլլալդ աստուածային ու երկ-  
 նային բաներուն , հոգեոր բաներէն քիչ  
 համ առնելդ , մարմնաւոր ըլլալդ , աշխար-  
 քիս հոգերուն զբազմունքներուն ունայ-  
 նութիւններուն մէջ անչափ ընկղմած թա-  
 ղուած ըլլալդ , ձեռքս կը կապեն , լեզու  
 կը բռնկն , կարգելեն , չեն թողուր ինձի  
 ալ աւելի խօսքս առաջ քշել , բանալ քեզ  
 մէյմէկ սրտիս պահցու ներքին խորհուրդ-  
 ները , ու քուկին ճանաչմունքներէդ ըմ-  
 բըսմունքներէդ վեր բաներ պատմել քե-  
 զի . որ չըլլայ թէ իր ժամանակէն առաջ  
 յայտնելովս ; ան սո՞րբ ու գերազանց խոր-  
 հուրդներուն անարդութիւն մը ըրած ըլ-  
 լամ . անոր համար հիմակու հիմա զանոնք  
 կը պահեմ , մութ կը թողում քեզմէ : Յայց  
 մի արտմիր մի վախճառ , ասիկայ ամէն ա-  
 տեն չէ . մի կարծեր որ միշտ ասանկ պի-  
 տոր պահեմ քեզմէ , չզուրցեմ չյայտ-  
 նեմ պիտի քեզի , անանկ լուսաւոր զի-  
 տութիւնները միշտ մութ պիտոր մնան  
 քեզի . ինչու որ քիչ մը առաջ երթալով ,  
 երբոր հոգենոր հաստակիդ մէջը կաճիս , կա-  
 թի տեղ ուկրոտ կերակուրներ կուտես՝ որ  
 զօրաւոր սնունդներ կու տան հոգիիդ , եր-  
 բոր քիչ քիչ տկարութիւններդ կը թո-  
 ղուս , կը հաստատուիս առաքինութիւն-  
 ներուն մէջը , երբոր հոգենոր միսիթարու-  
 թիւններուն անուշտթիւնը կիմանաս , ու

աշխրքիս ունայնութիւններուն զգուանիք  
 մը կըսկսիս զգալ, երբ քուկին շատ ար-  
 ցունքովիդ ու ներքին հառաջանքներով ա-  
 զօթքովդ արժանի կըլլաս հողին սուրբը  
 ներոդ ընդունելու՝ որ քեզի ամէն ծածուկ-  
 ները կը բանայ, մութերը կը լուսաւորէ  
 ու ինձմէ շատ լուսածներդ կառնէ կը մեկ-  
 նէ քեզի, ան ատենը տմէնը կիմանաս,  
 ամէն խորհուրդներուս հաղորդ կըլլաս,  
 կըստանաս սրբոց զիտութիւնը՝ որ չէ թէ  
 աշխրքի, հապա երկնքի իմաստութիւն է:  
 «Դու այժմ ոչ զիտես, բայց ապա զի-  
 տասջիր»: Գուն հիմա չես զիտեր, չես  
 ճանչցած որ ինչ է Աստուած ու ինչ բա-  
 նին արժանի է. ինսոր պէտք է սպատուել  
 փառաւորել դանիկայ, որուն փառքին քո-  
 վը ես Աստուած և մարդ մը իմին փառքս  
 ոչինչ կանչեցի, ու անոր փառքին վրայ  
 իմ ամէն փառքս մենծ բան չսեպեցի զոհ  
 ընել: Անոր համար դուն հիմա զիս աս խո-  
 նարհութեան ցածութեան ծառայական  
 վիճակին մէջը ահսմալում աղտեղի ոտ-  
 քերը լուանալու եկած, կը դարմանաս կը  
 չփոթիս, չես զիտեր ինչ ըսելիքդ: Բայց  
 երբոր քիչ մը ետքը Աստուծոյ փառքին  
 լոյսը երեսդ կը զարնէ, անոր մենծութեան  
 քիչէն շատէն միտք կը հասցընես, իրեն  
 զերազանցութիւններուն, կատարելու-  
 թիւններուն տկար զադափար մը կըստա-

նաս , ան ատեն կիմանաս՝ որ անոր համար ինչ պէտք է ընել , ինչեր քաշել , անոր փառքը եւելցընելու համար ինչպէս ամէն անարգութիւնը անպատռութիւնը ցածութիւնը յանձն առնել ու իր ամէն փառքը պատիւը , երջանկութիւնը անոր համար զոհ ընելուն , ոչինչ ընելուն վրայ դնել :

« Գու այժմ ոչ դիտես , բայց ապա դիտածիր» : Գուն հիմա չես դիտեր , չես կըրցեր հասկընալ՝ որ ինչ է մեղքը , որպիսի սոսկալի ու անհնարին չար է Աստուծոյ դէմ ու մարդուն համար , ինչպէս կանար կը կը քամահէ Աստուծոյ սրբութիւնը վեհափառութիւնը՝ որուն առջին սերովիքները կը դողան . ինչ վխաներ , փլումներ կը բերէ ընողին . որչափ ցաւալի ժամանակաւոր ու յաւիտենական մահեր կը պատճառէ . ինչչափ կատէ Աստուծ զանիկայ բացարձակ հարկաւոր վերջին ատելութենով մը , ու որպիսի դժուար սուղ վճարմունքներ պէտք կըլլայ ընել անոր համար Աստուծոյ արդարութիւնը զոհ ընելու ու հաշտեցընելու : Գուն հիմա ասոնց ամէնը դեռ աղէկ մը չես դիտեր . բայց երբոր քիչ մը ետքը դիս Աստուծոյ մէկ հատիկ սիրելի օրդին՝ որ իր ամէն հաճութեանն ու դուարճութեանը նպատակ եմ , կը տեսնաս անարդ փայտի մը վրոյ ձեռ :

քով ոտքով զամուած , արունթաթաղ ու  
վիրալից , բիւր կերպ անարգութիւններու  
ու ցաւերու մէջ կեանքը լմնցուցած , ան  
ատեն աղէկ կիմանաս մեղքին չարութիւ-  
նը ու որալիսի զոհով պէտք կըլլայ անոր  
համար վճարել աստուածային արդարու-  
թեանը :

« Դու այժմ ոչ զիտես , բայց ապա զի-  
տասջիր » : Դուն հիմա չես զիտեր որ ըն-  
տոր տեղ է արքայութիւնը , որպիսի համ-  
է անոր համը , Աստուած ինչեր պատ-  
րաստեր է երկինքը իրեն սիրելիներուն  
համար՝ որ մարդուս սիրան ու միտքը ըն-  
կած բաներ չեն , միայն խմաստութեանը  
զիւտն է . ատոր համար հիմա անոնց ճամ-  
րուն մէջը դէմդ ելուծ դժուարութիւննե-  
րուն չես կընար տանիլ , կը վախչիս նե-  
ղութենէն խաչէն՝ որ արքայութեան մէկ  
հատիկ ճամբայ է , անոր զիշեր ցորեկ չես  
հառաչեր չես բաղձար , կեանքէն չես  
զզուիր , մարմնոյն բեռը թեթև կու զայքե-  
ղի : Աշխարքիս ուրախութիւնները երկնայ-  
ին վայելմունքներէն վեր կը սեպես . չես  
ուզեր մեռնիլ , կը վախնաս մեռնելէն .  
բայց երբ արժանի կըլլաս մէյմը ան երա-  
նելի դաւառին ոտքդ դնելու , երբոր ան  
երջանիկ աշխարքին անուշ օգը կը ծծես ,  
երբ ան վափիկութեան , հեշտութեան աղ-  
բիւրէն խմելու կը մօտենաս ու խմին հօրս

սեղանը կը նստիս, ան ատեն հիմանաս  
արքայութեան համը՝ որ ինչուան ան ա-  
տեն չէիր կրնար զիանալ, թէպէտ ես ա-  
ւետարանիս մէջ շատ բաներ խօսեր էի  
քեզի անոր վրայ, ու չէի կրցած հասկը-  
ցընել քեզի։

Ահա ասոնց ամէնը դուն հիմա չես զի-  
տեր ու ետքը իրենց ժամանակին պիտոր  
զիտնաս՝ թէ որ ան երկնային զեղեցիկ զի-  
տութիւններուն հիմակուընէ պատրաս-  
տութիւն կը տեսնաս քուկին եռացրով ու  
բաղձանքով՝ որ կուղեմ շարժել բարնկցը-  
նել սրտիդ մէջը, երբոր կըսեմ. « Դու  
այժմ ոչ զիտես, բայց ապա զիտասջիր »։

## ԽՈԲՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ Թ.

« Այստի ժամանակո ընդ ձեզ եմ, և ոչ ծա-  
նեար զիս. ».

ՅՈՎՀ. ԺԴ. 9:

Ով անհաւատարիմ, կոյր, ապերախտ  
աշակերտ, թող որ ինչուան հիմա այսչափ  
անուշ անուշ լեզուներէս ետքը՝ որոնցմով  
զիս ուղեցի քեզի ճանչցընել, աս մէկ ան-  
դամ մըն ալ ասանկմը խօսիմ հետդ, սրբ-  
տիս լեղիութիւնը, տրտմութիւնը, վէրքը

յայտնեմ քեզիւ ասանկ խօսելուն մէջը .  
 « Այսչափ ժամանակս ընդ ձեղ եմ , և ոչ  
 ծանեար դիս » : Այսրան ժամանակ ինծի  
 հետ նստար ելար , քովս կեցար , ես քու  
 աչքիդ առջեր , դուն իմին , ես քեզի հետ ,  
 դուն ինծի հետ , ինչուան հիմա դեռ չճանչ-  
 ցա՞ր դիս . իմին սրտիս փափիկութիւնը , ա-  
 նուշութիւնը համտես չեղա՞ր մի , իմին  
 համբերութեանս , հեղութեանս , անոխա-  
 կալութեանս ու բարութեանս չափը չիմա-  
 ցա՞ր , որ ասանկ չպիացողի չճանչցողի պէս  
 կը խօսիս . ատանկ օտարականի , թշնա-  
 միի պէս կը վարուիս հետս , կը փախչիս ,  
 կը հեռանաս , երես կը դարձցընես ինծ-  
 մէ , չետ հաւտար , չես յուսար , չես սիրեր  
 դիս : Դու չէիր որ իմ այնքան բարեկա-  
 մական անուշ ու սիրալիր խօսքերս լսե-  
 ցիր , սրտիս ներքին զաղտուկիներուն խոր-  
 հրզակից եղար , ասչափ աստուածային  
 վարզապետութիւններս լսեցիր , հրաշք-  
 ներս տեսար , հոգենոր սեղանէս ճաշակե-  
 ցիր . հապա ինչոլէս դիս չես ճանչնար՝ որ  
 անսանկ սիրոյս վրայ կերկրայիս , ողորմու-  
 թեանս վրայ վստահութիւն չես ըներ ,  
 մեղքերուդ թողութիւն առնելէն յոյսդ կը  
 կտրես : « Այսչափ ժամանակս ընդ ձեղ  
 եմ , և ոչ ծանեար դիս » : Միուրդ բեր որ  
 քանի քանի կերպարանքներու չմտայ ,  
 ինչչափ դէմքեր վրաս չտիի , ինչ կերպե-

րով զիմացդ չելայ , չյայտնուեցայ քեղի ,  
որպիսի վարմունքներ չբանեցուցի , որպէս  
զի օր մը ճանչցուիմ , աղէկ ընդունելու-  
թիւն գտնամ , սիրուիմ քեղմէ . Երբեմն  
տեսնուեցայ քեղի նորածին մանուկ մը  
ինթղեհէմի զոմին մէջը , ան կերպ աղ-  
քատութեան կարօտութեան վիճակին մէ-  
ջը , երկու անասուններու մէջ տեղը , ի-  
մացընելու ան սէրս՝ որ քեղի հարստա-  
ցընելու համար ամէն ունեցածներէս յօ-  
ժարութենով մերկացայ . ամէն փառք ,  
լոյսս , մենծութիւնս թողուցի՝ որ ինծի  
արդեւք կըլլային քեղմէ ճանչցուելու . ու  
դուն ասչափ սէրս երբէք չճանչցար , օր  
մը ինծի այցելութեան չեկար , քուկին սի-  
րոյդ ընծաները չմատուցիր :

Պահ մը տեսնուեցայ Գողզոթայ լեռան  
զլուխը խաչին վրայ՝ ձեռքս ոտքս տա-  
րածած , կողս խոցած , վէլքի արունի  
մէջ , ցուցընելու քեղի ողորմութիւնս՝ որ  
ամէն իժիր պատրաստ կեցեր եմ ընդու-  
նելու գքեղ , քուկին մեղքերուդ քաւու-  
թեանը համար , բոլոր արունս թափելու  
դոհ ըլլալու . ու դուն ասչափ չափազանց  
ողորմութիւնս չճանչցար , յուսահատու-  
թեան տուն տուիր ու փրկութեանդ հա-  
մար թափած արիւնս՝ յաւիտենական դա-  
տապարտութեանդ դործիք ըրիր : Երբեմն  
երևցայ թովմային յարութենէս ետքը ե-

բեցածիս պէս , բանալով կողիս վէրքն ու  
հրաւիրելով զքեզ՝ որ դաս մատղ խոթես ,  
վէրքիս ծակէն տեսնաս ան ապաստանը՝  
որ սրտիս մէջը ունիս փորձութեան ժա-  
մանակը . բայց գուն հարկաւոր ատեննե-  
րը անհաւատութենով յանձդ չառիր հոն  
մտնալ ու սատանային կատաղութեանը  
որս եղար :

Պահ պահ երեցայ , ինչպէս որ ինչուան  
հիմա ամէն անզամ կերեննամ խորանին  
վրայ սուրբ հաղորդութեան մէջ հացին  
ու զինիին խոնարհ տեսակին տակը բիւ-  
րաւոր հրաշքներու մը ուժով , բնակելով  
աղքատ , անզարդ , փայտէ տաղաւարի  
մը մէջ , ունելով առջևս կանթեղ մը . ու  
մինակ աս մէկ պատիւն է՝ որ մարդիկ-  
ներէն ունիմ , ան ալ չատ տեղ մարած  
կամ մարելու վրայ , յանձս առնելով մի-  
նակութիւնը , ցածութիւնը , ու ալ հաղար-  
ու մէկ անարդանքներու նպաստակ ընե-  
լով զիս չար պաշտօնեաներուն ձեռքէն  
որ անարժանութենով կը ծառայեն խորա-  
նիս , մեղաւորներէն՝ որ մեղքով կը մօտե-  
նան ինծի , զաղջ ու անջերմեռանդ հողի-  
ներէն՝ որ անարզելու համար կառնեն զիս  
սրտերնին , անհաւատներէն ու հերետի-  
կոսներէն՝ որ ծաղր կընեն ու կը նախա-  
տեն զիս : Ես ասոնց ամէնը յօժարութե-  
նով յանձս առի ու միշտ կառնեմ , միայն

որ աս խոնարհ ձեռվս կրնամ դիւրին կեր պով ճանչցուելու քեզմէ , բայց դուն ինչ պէս թէ չճանչցար դիս անոր մէջ քու ըստեղծիչդ , տէրդ ու Աստուածդ , քուկին խոնարհ երկրապաղութիւններովդ ու եւ ուանդապին այցելութիւններովդ փոխարէն չըրիր քու սիրոյդ համար քաշած անարգանքներուս :

Ասչափն ալ բաւական չսեպելով , աւետարանիս մէջ կերպ կերպ ընտանի առակներով դիմակներ առի երեսս . երեսնն եղայ թալկտած հայր մը՝ որ իր կորսուած զաւկին դիմացը կելլայ , կը փաթթուի հետը . պահ մը ձևացայ հոգածու հովիս մը՝ որ իր մոլորած ոչխարը փնտըռելու կելլայ , անապատները աղաղակով կոծով կը լեցընէ . պահ մը ցըցուցի դիս հաւատարիմ փեսայ մը՝ որ հարսին պարտէզը կիջնայ անուշ լեզուներ կը թափէ , կը բանայ սիրտը իրեն : Բայց դուն աս առակներուս դիմակին տակն ալ չճանչցար դիս : չխմացար թէ որալիսի սիրտ է որ աս կերպ խօսքեր բերանս կը գնէ , աս լեզուները բանեցընել կու տայ ինծի . ո՞ր զաւակը չճանչնար իր հայրը , ո՞ր հարս իրեն փեսան , կամ ո՞ր ոչխար իրեն հովիսը . անոր համար տես որ զանգտելու տեղ ունիմ քեզմէ թէ չէ : « Այսչափ ժամանակս ընդ ձեզ եմ , և ոչ ծանեար դիս » : Ինչնը չեմ ուզեր իմա-

յընել քեզի աս խօսքովս . կուզեմ մէկ  
մէկ յիշեցընել քեզի խմին բարոթիւն-  
ներս , ու երեսդ զարնել քուկին մենծ մենծ  
ապերախտոթիւններդ՝ որ այնալիսի բա-  
րերար զթով լիք ձեռք մը՝ որ երկնցեր էր  
փայփայելու քեզի , դուն մեղքերովդ վի-  
րաւորեցիր , արունով պլշտըկեցիր ; կու-  
զեմ բարեկամաբար զանգտիլ վրադ , որ  
այնքան սիրոյ համբոյրներս առնելին ետ-  
քը՝ Յուղային մատնութեան համբոյրը  
տուիր ինծի . քիչ մը առաջ աստուածային  
սեղանէս ուտելէն ետքը՝ Պետրոսին պէս  
կրկին կրկին ուրացար ինծի : Փիլիպպո-  
սին պէս ամէն իմիր երեսիս լոյսը տես-  
նալով մթուն մէջը մնացիր : կուզեմ  
վարսկետի պէս ուղղել ճամբայ բերել ըդ-  
քեզ , որ զոնէ ասկից ետքը ճանչնաս զիս ,  
անհաւատարիմ ապերախտ աշկերտ չը-  
լաս , ինծմէ առած դասերդ չմոռնաս , այ-  
ցելութեանս զաս ինծի սուրբ սեղաննե-  
րուն վրայ , չթողուս ինծի մինաւորիկ ,  
անխնամ , քանի որ կը տեսնաս ինծի ըն-  
կերիդ վրայ աղքատ , հիւանդ , բանտի մէջ :

Ահա առչափի բաներ կուզեմ հասկցը-  
նել քեզի մէկ հատիկ աս խօսքիս տակը .  
ասոնց ամէնը կը զուրցեմ քեզի , քանի  
որ կըսեմ . « Այսչափ ժամանակս ընդ ձեզ  
եմ , և ոչ ծանեար զիս » :

# ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԻՒՆ Ժ.

« Բեր զձեռն քո և միւսա ՚ի կողս իմ, և մի լինիր անհաջատ » .

ՅՈՎՃ. Ի. 27 :

Խմայսքան փափուկ խօսքերէս ու անուշ տնուշ լեզուներէս ետքը՝ որ ինչուան հիմա բաննցուցի քեղի հետ, ասչափ սիրոյ տաքուկ բոցեր բերնէս հանելէն ետքը՝ որ սըրտիս ներսէն ելան քեղի, չկրնալով սրտիս անուշութիւնն ու փափկութիւնը խմացընել քեղի, թէ որպիսի քաղցր բնութեան տէր է, ինչպէս ողորմած ու հեղ՝ մեղաւորներուն համբերելով, անոնց մեղացըներելու, բնոտոր հաւատարիմ ու առատածեռն է ամենուն՝ իր աստուածային դանձերէն հարստութիւններ բաշխելուն, ու քուկին սիրտղ շահել, յամառութիւնդ ու անղղջութիւնդ կակղցընել՝ թողութեան յուսացընելով, կանչելով ասլաշխարտութեան, սիրոյն յորդորելով, ալ ինչ կը մնայ ինձի ընել. բայց եթէ ինչուան հիմա չխօսուած չլսուած լեզու մը բաննցընել գէալ ՚ի քեղի, բայց աւելի տղղուսիրտբանուկ ու սիրալիր. բանալ քեղի կուրծքս, մերկել կողս, ցուցընել խոցուածու

ու անհաւատ աշկերտիս թովմային պէս  
մօտ կանչել զքեղ անոր, կուրծք կուրծքի  
տալ ու ըսել քեղի . « Քեր դձեռն քո և  
միտեա 'ի կողս իմ, և մի լինիր անհաւատ ո :  
Բաւական չէ քեղի՝ որ Յոհաննէսին պէս  
զլուխդ կուրծքիս վրայ կոթնցընես, ան-  
կաճ դնես անոր վառվուն շուտ շուտ զար-  
կուածներուն՝ որուն իմաստները անանկ  
ինծի ներքին սիրելի աշկերտ մը միայն  
կրնայ հասկերնալ : Հերիք չեմ սեպեր քե-  
ղի որ Մազգաղենացիին պէս մեռնելէս  
ետքը կողիս վերքիս ծակէն ներս նայիս,  
տեսնաս սիրտս երկու ճղքած դեռ տա-  
քուկ ու վառվուն՝ որոնց նշանակոթիւ-  
նը անոր պէս սիրուն ու փափկասիրտ ա-  
պաշխարող մը միայն կրնայ իմանալ . հա-  
պա կուզեմ՝ որ դուն տւելի մօտիկ զաս ին-  
ծի, բերես ձեռքդ կողիս քով, խոթես  
մատդ վերքիս ներսը ու սրտիս դպցընես  
անիկայ, մանր ու բարակ զննես ու ծա-  
ծուկ տեղ մը չթողուս ներսը :

Աս սիրտը՝ որուն հրաւիրեալ ես ձեռ-  
քը դպցընելու, ան սիրտն է՝ որուն  
տաքութիւնը մեզմացընելու, բոցը դուրս  
հանելու համար՝ ձեռքիս ոտքիս վերքե-  
րուն չորս հատ լան բերանները չբաւե-  
ցան . անոր համար պէտք եղաւ անոր ա-  
ւելի մօտիկ կողիս վրայ խորունկ վերք մը  
առնել ու աս լայն բերնէն անոր աւելցուք

բոցը պարսպել, որ քիչ մը կարենամ մեզ  
մել, տանելի ընել ինձի անոր տաքութիւ  
նը, իմին հաւատարիմ, մաքուր, սիրելի  
հոգիներուս հաղորդելով անկէ, որ ինձի  
մխիթար ըլլան ու օդնեն անոր բոցը ու  
րիշներուն հասցընելու՝ ու իմին սէրէս  
պաղած սրտերը վառելու բորբոքելու։ Աս  
սիրտը հնոց մըն է՝ որուն մէջ սիրոյն մա-  
քուր կրակէն նետեր կը շինեմ ես ու սրր-  
տերուն կարձըկեմ, որպէս զի ամէն սրտե-  
րը իմ սիրոյս վիրաւորեմ։ Բայց աս նե-  
տերը աւելի անոնք կուտեն սրտերնուն,  
որոնք որ աւելի մօտանց կը նային սրտիս,  
աւելի անոնք ցաւը կիմանան՝ որոնք որ ա-  
ւելի քովանց զննեցին զանիկայ, անոր  
ձեռուընին դպցուցին, անիկայ շօշափե-  
ցին, որ ինչպէս անանկ սիրտ մը ինչուան  
ան առեն չճանչցան չսիրեցին՝ որ իրենց  
սիրոյն համար վիրաւորեցաւ, ճղակտոր  
եղաւ։

Ասիկայ ան սիրտն է՝ որուն մէջ խոր-  
հըրդարան մը դրեր եմ իմ աստուածային  
դաղտնիքներուս. անոր մէջ ըրի ես մար-  
դեղութեան, փրկադործութեան, հաղոր-  
դութեան, խաչի, մահուան զարմանալի  
խորհուրդները՝ որոնք իրենց ժամանակին  
յայտնուեցան, լրացան. ուր տեղ ինչուան  
հիմա իմին հաւատարիմ, խորհրդապահ,  
եռանդնոտ հոգիներս ամէն կողմէն բե-

բած ժողված եկեղեցիիս լայնարձակ տէ.  
 բութիւնը կը կառավարեմ, կը խորհրդակ-  
 ցիմ հետերնին, իրենց հետ կուլամ կող-  
 բամ կըցաւիմ անչափ հոգիներուն կորը-  
 տեանը վրայ, կերպ կերպ եղանակներ  
 ճամբաներ կը սորվեցընեմ մեղաւորները  
 դարձրնելու, դադջ հոգիները ջերմացընե-  
 լու, հաղորդութեան մէջ ու խորաննե-  
 րուն առջին ինծի եղած անպատութիւն-  
 ներուն, անարդութիւններուն փոխարէն  
 ընելու ջերմեռանդ աղօթքներով, խոնարհ  
 երկիւղած երկրապութիւններով ու ե-  
 ռանդազին այցելութիւններով։ Աս սիր-  
 որ՝ որ դուն հիմա կը տեսնաս, ուրիշ շատ  
 կերպ զարմանալի ուժերու տէր է. անոր  
 մէջ տղէտները կը սորվին սրբոց զիաւու-  
 թիւնը, ընելով անիկայ իրենց երկնաւոր  
 իմաստութեան դպրոց մը. աղքատները  
 կը հարստանան, ունենալով անիկայ ի-  
 րենց առաքինութիւններու դանձարան  
 մը. ցաւած աշխատած հոգիները կը մխի-  
 թարուին կը նորոգուին, ըլլալով անիկայ  
 իրենց վասփկութեան զրախտ մը։ Ոէ որ  
 դուն հանգատութիւնը կը սիրես, իմին  
 սիրտս քեզի երգերզոցին հարսին խորհր-  
 դաւոր մահին է, վարդերով ծաղիկներով  
 ցանած, ուր տեղ մանալով կը հանզիս  
 սրտիդ ծփանքէն ու անկէ կը սորվիս Աս-  
 տուծոյ կամաց համաձայնութիւնը, սէրը,

թէ որ խաղաղութիւնը լոռութիւնը կը սիրես . անիկայ քեզի տատրակի բոյն կը լայ՝ որուն մէջ մտնալով կաղատիս կիրքերուդ վրդովմունքէն ու անկէ կը սորմիս հեղութիւնը , համբերութիւնը . թէ որ զըւարձութիւնը կը սիրես , անիկայ ծաղկոց մը կը բացուի քեզի , որուն անուշ հոտերուն կը զմայլիս ու անկէ կը սորմիս մաքրութիւնը , ողջախոհութիւնը :

« Քեր զձեռն քո և միսեա՚ի կողս իմ , և մի լինիր անհաւատ » : Ահա ասանկ տեղմը կը հրաւիրեմ զքեղ , ասանկ կողի մը մօտենալու , ձեռք դպցընելու , մատդ խոթելու , այսալիսի վէրքի մէջ մտնալու ըլնակելու , ատանկ սրտի մը մէջ հանդչած վայելելու . որպէս զի ալ անհաւատ չըլլաս ինչպէս որ ինչուան հիմա , ըսածներուս հաւատաս , ճանչնաս զիս , սէրս իմանաս , ողորմութենէս յոյսդ չկտրես , ապահով ըլլաս բարութեանս վրայ , նախախնամութեանս յանձնուիս , փորձութեան ժամանակը ինծի դիմես , կարօտութիւններուդ մէջը զիս օղնութիւն կանչես , ամէն իժիր կողիս վէրքին մէջը դանալով ապաստան մը ամէն փորձութիւններուն , զանձ մը ամէն շնորհքներուն ու հարստութիւններուն , աղքիւր մը ամէն բարութիւններուն , միշտ լսելով անկէ ծայն մը որ կըսէ քեզի՝ ինծի եկուր , ինծմէ ամէն

նը կառնես, ինծմով ամէնը կը յաջողի քեղիւ:

Ահա ասչափ պատճառներուն կողմանէ մէկ ուրիշ անդամ մըն ալ կըսեմ քեղի հիմա նորէն. « Բեր զձեռն քո և մխեա՞ի կողս իմ, և մի լինիր անհաւաս » :

## ԽՈՐՀԾԴԱՇԱԽԹԻՒՆ ԺԱ.

« կամիմ, սրբեաց » .

ԴԱԿ. Ա. 13:

Մէյմը աչքիս առջին բերելով առջի ժամանակները պղտիկութեանդ օրերը սուրբ մկրտութեան խորհրդովն ու հոգին սուրբին սրբարար օծութեանը պարզելով, երեսիդ վրայ փայլած անմեղութեան սրբութեան շնորհքն ու ներքին մարդոյդ հազած անկողութելի զարդն ու անարատ սպիտակ պատմուճանը, որով ինչողէս նոր հարս մը առաքինութեան ու բարեզործութեան շողշողանքի փայլմունքի մէջ արեւ նման լոյսերու հետ կը ծփայիր կը ցնծայիր, բոլոր երկնքին հրեշտակները կանչելով քեղի ու բոլորտիքը ժողված փարելով, նոյն իսկ ստեղծողիդ Աստուծոյ երեար անուշ նայելու քեղի հրատիրե-

լով ու գուարճացընելով , որ առաջուրնէ զիտցեր կրցեր էր քեզի այնպէս զեղեցիկ սլոյծառ սնաբառ իր երեսին պատկերը ստեղծել . ու անոր հակառակ մշյմըն ալ հիմակու ամխեղճ ողորմելի աղէտալի վիճակդ , անարդ , տնանկ կացութիւնդ , հիւանդու ցաւաղին տրտում տխուր տեսքդ տեսնալով յիշելով , որ մէկ շատ ներգործական մեղքերու արատներով , կրկին վերանկումներուդ , չար սովորութիւններուդ , ախտանոր ապականեալ յօժարութիւններուդ շաղախներով տղեղացեալ անարգեալ , ան առաջուան անմեղութեան սրբութեան շնորհքը զեղեցկութիւնը կորսընցուցած , չէնքը շոքը հին վայելչութիւնը բոլորովին դացած . պակսած քեզմէ , առաքինութեանց բարեգործութեանց զարգերէն տսանկ մերկ , շնորհքներուն լոյսերէն գուրկ անմասն , արդիւնքներուն զանձերէն թալլած կապուտ կողոպուտ , ու ինչողէս զատապարտեալ հողի մը Առառածոյ երեսէն ընկած , զգուելի ատելի զարհուրանաց պատկեր մը , որ պահեկէ մը յախտենական կրակներուն այրելութ մը պատրաստուած է :

Ահա այսպիսի խեղճ վիճակի մը մէջ պատած տեսած քեզի ալ այսօր իրաւցընէ զրեթէ նոյն աւետարանական բորսաին մարմնոյ տղեղութիւնը տեսքը հոգույդ վը-

բայ ճիշդ նոմանութեամբ մը քաշուած նը-  
 կարուած կը մտածեմ, որ զլիսէն ինչուան  
 ոտքը վէրքով լեցուն շարաւով լիք, չունի  
 ողջ տեղ մը, մարդու կերպարանքէ ելեր  
 է, ճամբուն մէկզին նետուած, ամենուն  
 երեսէն ձգած, անցնողին դարձողին ոտ-  
 քին կոխան, անանկ որ տեսնողը կը զար-  
 չի կը զգուի, չուզեր նայիլ, ետ ետ կը  
 փախչի: Ահա ասանկ երկու ծայրերու  
 մէջ մէկմէկու դէմադէմ ներհակ վիճակ-  
 ներ մը՝ կըսեմ, տեսնալով դիտելովս վը-  
 րադ, մէկը փառաւոր՝ միւսը անարդ, մէկը  
 զեղեցիկ՝ միւսը տղեղ, մէկը երջանիկ՝ միւ-  
 սը թշուառ, առաջուան անմեղութիւնով  
 հիմակուան աս մեղաւոր կացութիւնդ, եր-  
 կու վերջին աստիճան անհաւասար ծայ-  
 րեր, որ ուրկէց ուր ինչեր ցածցեր ես, որ  
 բարձրութենէն ինչ աստիճան անարզու-  
 թեան, որ պատիւէն ինչ տեսակ խեղճու-  
 թեան. մէկէն ցաւ մը կիմանամ ներսի  
 զիս, աղիքն կը զադարին, սիրտս կը ճնշի  
 կը ճմիի, այնալէս որ ալ չեմ կրնար ախ-  
 տակցութիւնս զսպել, ես զիս բռնել, օդ-  
 նութիւն մը ընելու քեզի՝ մէկէն ձեռք  
 զարնելով դանազան միջոցներու նպաստ-  
 ներու ու կերպ կերպ սպեղանիներու, դար-  
 ձեալ առաջուան վիճակիդ քաջողջութեա-  
 նը, ժրութեանը, զուարթութեանը հաս-  
 տուտելու զբեղ, նորէն զրախտի որդի ու

արքայութեան դաւակ ընելու : Ահա աս  
զիստմամբ բաւական գոհ չընելով զիս աս  
ներբին պատրաստութիւնը , կամքիս բաղ  
ձանքը սրտիս ջերմութիւնը .քեզի բարու  
թիւն ընելուն մէջ , դրսի զիրքերս վար  
մունքս ալ՝ լեզուս բերանս սրտիս հետ  
մէկտեղ կըսկսի դործել , իրենց շարժմուն  
քը ընել , լաւ մը իմացընելու քեզի , որ  
ինչպէս ու ինչ եղանակ կը բաղձամ կը  
փութամ , կուղեմ քեզի բարի ընել , հին  
ապականութենէն մնացուկ շաղախը փր  
տութիւնը սրբելով մաքրելով քեզմէ , հին  
մարդը մեղաց մերկացընելով ցանկութեան  
խարէութեանն , և նոր մարդը՝ որ ըստ Առ  
առւծոյնէ՝ սրբութեամբ ու արդարութեամբ  
հազցընելով քեզի : Ուստի առ նկատմամբ  
աս բաղձանքով դուն զես չեկած չինկած  
ինծի , զիս չփնտրուած , ոտնփոխ քայլ մը  
չըրած դէպէ ՚ի ինծի՝ պատմելով ցաւերդ ,  
բանալով վէրքերդ առջիս ու բժշկութիւն  
ժտելով ինծմէ , ահա ես մէկէն կը վաղեմ  
կու զամ , մօտ քեզի կայնած , զլխուդ վե  
րեը հասած , աստուածային ձայնին զօրա  
ւոր , ազդու , սրտառուչ խօսքով մը կըս  
կըսիմ ըսել . « կամիմ , սրբեաց » :

Երաւ որ քեզի պէտք էր առ կամքը նոյն  
զիստմամբ աս բաղձանքը ստանալ  
յղանալ սրտիս մէջը հողի փրկութեանդ  
սրբութեանդ վրայով , առաջուց քեզի կից

նար նոյն զեղեցիկ որոշմունքը ընել, հաս  
 տատուն դիտաւորութիւնը ունենալ առ  
 Աստուած ապաշխարութեամբ դարձիդ  
 առջի բերան քեղի կը վայելէր սրբութեան  
 կատարելութեան ճամբուն մէջ առ քայլը  
 դէպ 'ի ինծի ընել, առաջուընէ շատ արուն  
 քրտինքով, առատ արցունքով, յարատե  
 աղաշանքներովդ ինծի, նախ առաջ քեղի  
 պէտք էր Պրոպատիկէ աւագանին մօտե  
 նալ, աղբիւրին վաղել վիրաւորուած եղ  
 ջերուի պէս երկաթը մէկտեղ քաշքնելով  
 որովհետև առաջուընէ քուկդ եղաւ յան  
 ցանքը, որ ինծմէ հեռու կենալովդ թրչ  
 նամիին նետիցը նշաւակ եղար, մարմիւ  
 նին կամաց՝ աշխարքին հաճոյիցը յանձնուե  
 ցար, ուուրբ պատուիրանքներս ուաքի տակ  
 տոնելով, շնորհքներս չարաշար դործա  
 ծելով, զեղծանելով բարութեամբս, անօ  
 րէնութեանցդ մեղացդ չափը թիւը անցը  
 նելով, որով այնքան պարզեներէն զրբ  
 կուած՝ այսքան խեղճութիւններու նախա  
 տակ ու այսպիսի լեզիութիւններու համ  
 տես եղար: Բայց այսու ամենայնիւ աս  
 ամենուն վրայ տեսնալով միանդամայն  
 մէկ անտարբերութիւն, զաղջութիւն, ան  
 հոգութիւն ու դանդաղութիւն մըն ալ վը<sup>րադ</sup>, որով օր օրուան վրայ առ Աստուած  
 ապաշխարութեամբ դարձդ ուշացընելով,  
 կը յապաղես առջի անմեղութեան սրբու

թեան վիճակդ բարձրանալու ու կորսընցուցած շնորհքները պարզեները ետ կանչելու քեզի, անոր համար ահա աս պարտքը ալ ես վրաս կառնեմ կը ծանրաբեռնիմ; առաջ ես ինքս քեզի փնտըռելու կելլամ, քեզի մօտիկցած կը հարցընեմ « Կամիս ողջ լինել » . քեզի ձայն կու տամի ըսելով « Կամիմ, սրբեաց » . որով խմացընել կուղեմ քեզի ան ներսիս բոցը, սրտիս կրակը՝ որ ամէն իժիր կայրէ կը տոչորէ զիս՝ որ ինչպէս, ինչ եղանակ մը աստիճան կուղեմ կը բաղձամ կը փութամ կերիմ կեռամ յաւիտենական փրկութեանդ վրայով . որալէս զի ասով չէ թէ միայն առ հիմակու անհողութենէդ թմրութենէդ ետ կանչեմ գրեղ, աչքիդ առաջը դնելով որսկիսի կորստեան ճանապարհը, ինչ դատապարտութեան վիճակը, որալիսի արտասուելի խեղճութեան մէջ գտնուիլդ, ուրկէց զրկուիլդ ու ինչին արժանի ըլլալդ, հապա միանդամայն նոյն պատրաստութիւնը, նոյն կամքը, նոյն եռացքը շարժեմարթնցընեմ մաքիդ ու սրտիդ մէջ, ներքին զղիմամբդ, հաստատ առաջազբութեամբդ, կանարեալ խոստովանութեամբը լուսցուելու սրբըռելու տրդարանալու, առաջ ես նախամաման շնորհքներովս նախապահեստ զեղերը մատուցանելով, ու դուն անոնց ձեռք երկնցընելովդ առ

նելու . Ես անուշ բաժակովս լեզի զաւա-  
թը բարեխառնելովս , դուն անոր յօժա-  
րակամ ընդունելով ձեռքէս բերանդ մօ-  
տեցընելու ինչուան մրուրը . Ես վերբերդ  
զանազան մեղմացուցիչ թեթևացուցիչ ա-  
նուշահոտիւղերով օծմունքներով շփելով ,  
ու դուն պատրաստ սիրտ ջուցընելովդ ,  
մէկմէկ բանալու զնելու դանոնք առջիս .  
Ես քեզի համար Պրոսպատիկէին աւագու-  
նը շարժելով ըստ ժամանակին , ու դուն  
անոր մէջը իջանելով լուացուելու :

« Կամիմ , սրբեաց » : Ո՞՛չ կուզեմ է կու-  
զեմ իրկել , սուրբ ընել զքեղ . աս է ա-  
ռաջին ու վերջին կամքս . « Կամք իմ սրբ-  
րութիւն ձեր » : Աս նոացքը այնքան վա-  
սուն է սրտիս մէջ , աս բոցը այնպէս սաս-  
տիկ է ներսս՝ որ զրեթէ չունիմ ու բաւա-  
կան չըլլար բառիւ բացատրել . « Յանկա-  
նալով ցանկացայ զայս պասնք ուտել ընդ  
ձեղ . . . Մկրտութիւն մի ունիմ մկրտիլ , և  
զիարդ փութամ մինչեւ կատարեսցի » :  
Թէ որ երկան բարակ խօսելովս չիմացու-  
ցինէ , ահա աս կարճասօա երկու բասովս  
հասկցիր . « Կամիմ , սրբեաց » : Ու թէ աս  
կամքս որչափ հաստատուն , ինչչափ ճրշ-  
մարիտ է , թող փորձը ցուցընէ , լաւ մը  
համոզէ զքեղ , աչքիս առջեր մէկմէկ շա-  
րելով երսունիրեր սոսրի միջոցին մէջ  
տսոր համար կրածներս քաշածներս , որ

ինչպէս սուղ նատաւ ինծի, ինչին չար-  
ժեց, ինչ բաներուն ձեռք դարնել չտուաւ,  
թէ որպիսի դժուար բեռներուն ներքե խո-  
թեց դիս, ինչ արունքրտինքներու մէջ  
մոցուց՝ աչքիս բան մը չերևցնելով իտչ  
եղեր է, մահ եղեր է, ինչուան մարմինիս  
վրայ ողջ տեղ մը ու երակներուս մէջ կա-  
թիլ մը արուն չձգելու չափ, ամէնը թա-  
փելով քամելով անոր փրկանքին վրայ :  
« Կամի, սրբեաց » : Բայց ահա ան մէկ  
անդամին մէջ այսչափն ալ բաւական չեմ  
համարիր, միշտ կուզեմ, միշտ կը փու-  
թամ, միշտ ետևէն եմ փրկելու զքեզ,  
միշտ ճամբայ եղանակ կը մտածեմ որ և  
իցէ կերակով անդամ մը հոգիո փրկեմ,  
արքայութիւնը առնեմ դնեմ, սուրբ ընե-  
լով սրբերուն գասին մէջ խառնեմ :

Ահա ասոր համար քեզի այնչափ վերէն  
խմին մենծ մենծ պարզեներս, մասնաւոր  
նալաստներս, ստէալ օդնութիւններս,  
կերպ կերպ դիւրութիւններս . ահա քեզի  
արունիս դինը, վէրքերուս միջնորդութիւ-  
նը, չարչարանքներուս արդիւնքը, ամէն  
իժիր սուրբ եկեղեցւոյն գանձին մէջը ինչ-  
պէս աւանդ մը պահուած քեզի՝ պէտք  
եղած ժամանակը ուղածիզ պէս ձեռք  
յանձնելու : Ահա այսչափ սրբարար շը-  
նորհքներ, երկնային այցելութիւններ,  
վերնային կոչմունքներ, սուրբ խորհուրդ-

ներ, աստուածային խօսքեր, բարի օրինակներ, անպակաս քեզի միշտ տրուած առատութեամբ՝ հոգւոյ փրկութիւնդ զիւրինցընելու մեղքի մէջ իյնալուդ ու մեղքէն ելլալուդ, քեզմէ 'ի զործ զրուելու միջոցներ սուրբ ըլլալու համար։ Հապաքանի որ ասիկայ ասանկ է, ալ ինչ պէտք կըլլայ ինձի ընել որ ըրած չըլլամ, իմացընելու որ կուզեմ փրկել զքեղ. « Զինչ ինչ առնել էր ինձ և ես ոչ արարի »։ Ութէ որ աս ամէնէն ետքը առջի մեղքերուդ ու նոյն վիճակիդ մէջ կը մնաս, թէ որ զես չես ապաշխարեր, չես արդարանար, չես սրբանար, ալ որին կըլլայ յանցանքը, իմին չէ նէ քուկիդ, իմին կամքիս պակսութեանը զքեղ փրկելու, չէ նէ քուկին դանդաղութեանդ անհոգութեանդ փրկուելու։

Ուստի ահա ինտոր որ աւետարանական բորոտը նոյն աս աստուածային բառիս ուժէն մէկէն նետեց վրայէն իր հնցած աղար, ապականեալ բորոտութիւնն ու սրբուեցաւ, նմանապէս զուն ալ այսօր իմ աստուածային շրթանցս նոյն կտրուկ խօսքին ձայնէն, որ այսքան սաստիկ ազդու զօրաւոր ուժեր իր մէջը բովանդակած պահած ունի, արթնցիր, շարժէ, նետէ քեզմէ անդամ մը աս հնցած մեղքերուդ փտուած բորոտութիւնը ու սրբուէ խոս-

տովանութեամբ և ապաշխարութեամբ ,  
նոյն բորոտին ցցուցած կամքի պատրաս-  
տութեամբը ու սրտի մտադրութեամբը  
սպասելով մտիկ ընելով լսելու ընդունելու  
ինձմեւ , քանի որ սրտի ցաւովս կրկին մե-  
ղանչելուդ վրայ ու կամքիս բաղձանքովը  
նորէն սրբելու զքեղ կըսեմ կերկրողեմ  
նոյն խօսքը .քեզի . « կամիմ , սրբեաց » :

### ԽՈՐՀՈԴԱԾՈՒԹԻՒՆ ԺԲ .

« Զինչ կամիս՝ թէ արարից քեզ » .

ՄԵՐԿ . Ժ . 51 :

Ասչափ օր սրտիս վրայ զուրցելով , սրբ-  
տիս մէջը եղածները մէկ քիչ բանալէն  
ցուցընելէն ետքը , աս օր ալ անոր մէջը  
հրաւիրելով կը յորդորեմ քեզի անկէ ու-  
ղածներդ առնելու , որով ամէն կարօտու-  
թիւնդ կարենաս առատալէս հոգալ : ինչ-  
պէս մէկ հարուստ առատածեռն թաղա-  
ւոր մը՝ որ իր սիրելի , հաւատարիմ , ներ-  
քին ծառաներէն մէկը , ուրիշներէն աւե-  
լի ուղելով մենծցընել , կառնէ կը բռնէ-  
ձեռքէն կը մտցընէ զանիկայ իր զանձա-  
տունը , վեր վար կը պտըտցընէ ու մէկմէկ  
կը բանայ կը ցուցընէ իրեն ինչ օր ան-

դիւտ ու անդին բաներ ունի, ու կը գառնայ կըսէ անոր՝ ասոնցմէ ամէն ուզածդ կրնաս առնել ինձմէ, ամէնը քու կամացդ յանձնուած է. ահա ասանկ ալ ես սրտիս ներքին զանձարանը խոթած քեզի ու հոն ունեցած ամէն հարստութիւններս մէկմէկ ցուցընելով քեզի, կըսեմ. «Զի՞նչ կամիս՝ թէ արարից քեզ» : Ահաւասիկ ասթագաւորական զանձարանիս մէջ բաց աչքիդ առջին ամէնը, քեզմէ պահած բան մը չկայ, ամէն ցեղ հարստութիւնները մենձութիւնները, զեղեցիկ ու ծանրադին բաները որ ուրիշ տեղ չեն գտնուիր, ես շատ աշխատանքով ու սուղ գնով հոս բերի ժողվեցի, դուն ասոր մէջը կրնաս զրանալ ամէնը՝ որն որ կը բաղձաս ունենալ ու որոնց որ կարօտութիւն ունիս, ես անոնցմէ մէկը չեմ զլանար քեզի, մէկին չէ չեմ ըսեր. ինչպէս որ բոլորն ալ անկեղծութենով ու հաւատարմութենով կը բանամ՝ կը ցուցընեմ, այնպէս ալ առանց նախանձի առանց ժլատութեան կուզեմ՝ կը բաղձամ՝ որ ամենէն առնես կրցածիդ չափ . մանաւանդ որ որչափ շատ առնես, նոյնչափ շատ կուրախացընես, կը միսիթարես, կը թեթեցընես դիս :

Բայց ասոնց ամենուն վրայ որովհետեւ ուրիշներէն աւելի մը քեզի կուզեմ՝ իմին սուատածիոնութիւնս սէրս բարերարու-

թիւնս ցուցընել , առանձին շնորհք մը ը-  
նել , աւելի մենցցընել հարստացընել քե-  
զի , անոր համար կը զուրցեմ . « Զի՞նչ կա-  
միս՝ թէ արարից քեզ » . ի՞նչ բան կու-  
զես որ ընեմ քեզի , ուրկէց ու որչափ կու-  
զես որ տամ : Ես իմին պարզեներուս շր-  
նորհքներուս որպիսութեանը որչափու-  
թեանը ուրիշ չափ ու կշառք մը չեմ ուզեր  
սահմանել , բայց միայն քու ուզելդ ու չու-  
զելդ . ինչպէս շատ ջուր ունեցող յորդա-  
ռատ աղբիւր մը միշտ հետ զհետէ կը բրդ-  
խեմ կը վազգընեմ , ու որչափ աման կը  
մօտեցընես՝ լեցուն կը դարձընես . ան ա-  
տենը միայն կը դաղբիւմ վազելէն , երբոր  
դուն կը դաղբիս աման չկայ , երբոր դուն  
կը զուրցես աման չկայ . ահա այսպէս ու  
աս եղանակ առատաձեռն կուզեմ ըլլալ  
քեզի :

« Զի՞նչ կամիս՝ թէ արարից քեզ » : Ես  
աս խօսքը կըսեմ ամէն անզամին որ ին-  
ծի խորանին վրայ ամենասուրբ հաղոր-  
դութեան մէջը այցելութեան կու զաս , ուր  
տեղ իմին ամէն շնորհքներս , արզիւնք-  
ներս հետս առած կը նստիմ , իմին այցե-  
լութեանս եկողներուն աղէկ ընդունելու-  
թիւն ընելու , իրենց ամէն խնդիրքները  
մտիկ ընելու ու կատարելու , բնաւ մէկը  
անմիտիթար տրտում ետ չեմ դարձըներ ,

Հապա ամենուն իրուղածին ու տանելուն  
չափ շնորհքէս կու տամ. ուստի դուն ալ  
վստահ ու ապահով եղիր որ քանի հեղ  
հոն ինծի այցելութեան կու զաս, ամէն  
ուղածդ ու ուղածիդ չափ պիտոր առնես  
ինձմէ: Ես աս խօսքը կըսեմ քեզի քա-  
նի որ խաչելութեան վրայ կը տեսնաս զիս,  
ուր տեղ խմին վէրքերուս մէջը ժողված եմ  
խմին արդիւնքներուս զանձերը՝ որոնցմէ  
անդադար շնորհքներ կանձրնեն մարդ-  
կանց վրայ ու եկեղեցիս կերպ կերպ պար-  
դեով կը լեցընեն կը դարդարեն: Անիկայ  
անանկ խորան մըն է՝ որուն վրայ ելած,  
միշտ քաւշարար մաղթողական ու ընդու-  
նողական զոհս կը կատարեմ մատուցա-  
նելով երկնաւոր հօրս ժողովրդեանս հա-  
մար. ուստի դուն ալ նոյն վէրքերուն ար-  
դեամբը ու միջնորդութեամբը ամէն խըն-  
դիրքներդ կառնես, ուղածիդ կը հասնիս,  
ամէն շնորհքը ձեռք կը բերես, ամէն մեղ-  
քերուդ թողութիւն քաւութիւն կը գտնաս:  
Ես աս խօսքը կը զրուցեմ քեզի ամէն ան-  
զամ սուրբ հազորդութենով զիս ներսդ  
ընդունելուգ՝ որուն մէջը խմին արունիս  
արդեամբը ամէն շնորհքը, պարզեր կը  
բաշխի հաւատքով ու սրբութենով մօտե-  
ցողներուն, վասն զի ամէն անդամ սրբ-  
ուիդ մէջը զալուս իմ զանձերովս մէկտեղ  
կու զամ. ինչպէս հարուստ մը աղքատ

բարեկամին տունը զալուն ծոցը լիք կու  
զայ անոր կարօտութիւնները հողալու ,  
անանկ կընեմ ես ալ , քանի որ ներսի  
դիդ կու գամ . անոր համար դուն ալ՝ թէ  
որ իբրև ճշմարիտ բարեկամ մը ինծի ա-  
ղէկ ընդունելութիւն կընես կը մեծարես ,  
կառնես ինծմէ ինչ որ կուզես նէ :

« Զի՞նչ կամիս թէ արարից քեզ » : Բայց  
թէ որ իմին այս զափ առատաձեռն ու պատ-  
րաստ ցուցընելէս ետքը դիս քեզի՝ ամէ-  
նը տալու և ուզածիդ չափ տալու , աս-  
չափ հարստութիւններուն մէջը դեռ աղ-  
քատ կը մնաս , այսքան աղքիւրներուն  
մէջէն ծարաւի կելլան , որինն է մեղքը ,  
ուսկից եղած կըլլայ յանցանքը , ինծմէ ,  
չէ նէ քեզմէ , իմին կծոտութենէս ար-  
դեօք , չէ նէ քուկին անհոգութենէդ ան-  
հաւատութենէդ . ալ ինծի ըսելիք կունե-  
նան մի , կընանալ մեղադրել դիս , սիրոյս  
վրայ տրտնջալ , արատ դնել սրտիս առա-  
տաձեռնութեանը ու հաւատարմութեանը  
խոստմունքս կատարելուն մէջ . յանցան-  
քը բոլորովին քուկդ չըլլար մի , որ կա-  
րօտութիւններուդ մէջը ինծի չեկար չին-  
կար , ցաւերդ չբացիր , սրտիս գանձարա-  
նին չմօտեցար , շնորհք առնելու մէջ չափ  
դրիր , ծուլացար , պարապ սիրտ չտուիր ին-  
ծի լեցընելու , խոնարհ հողի չմատուցիր՝  
որուն վրայ հանդչէի , դուտ դիտաւորու-

թիւն չունեցար խնդրելուդ մէջը , հաւատ-  
քով չխնդրեցիր , սրտիս ու վէրքերուս  
միջնորդութենովը չուղեցիր խնդրելիքդ :  
Ահա քանի անգամ քովդ եկայ մօտեցայ  
ու հարցուցի քեղի աւետարանին մէջը կու-  
րին հարցուցածիս պէս « Զի՞նչ կամիս՝  
թէ արարից քեզ » , դուն ան կուրէն աւե-  
լի դժբաղդ՝ որ իր կուրութեան մէջը կրցաւ  
տեսնալ ճանչնալ ով ըլլալս ու զիտցաւ իր  
ուղելիքը ինծմէ , դուն ճանչցար չիմացար  
թէ ով է՝ որ ասիկայ կըսէ քեղի . ինչու որ՝  
երաւցընէ հաւատքի աչքովդ բոլորովին  
կոյր էիր , որ լոյսին մօտիկ ըլլալով ասանկ  
մթուն մէջ մնացիր , չզիտցար ինչ բան  
ու ինչպէս խնդրելիքդ :

Բայց ահա ասչափ խօսակցութիւննե-  
րէս ետքը՝ քիչէն շատէն ճանչցընելով զիս  
քեղի ու իմացընելով քուկին ամէն իժիր  
կարօտ ըլլալդ ինծի , ամէն ներքին պահ-  
ցու ատառածային զանձերս բացած աչ-  
քիդ առջին այսօր , ու քեղի ձգելով ուղա-  
ծիդ չափ առնելու անկէց , ժամանակն է  
որ հիմա նորէն դառնամ՝ զուրցեմ քեղի .  
« Զի՞նչ կամիս՝ թէ արարից քեզ » :

## ՎԵՐՁԻՆ ԽՈՍՈԿՑՈՒԹԻՒՆ

« Խնայրիցէք զիս և ոչ գտանիցէք . . . և 'ի  
մեղս ձեր մեռանիցիք » .

ՅՈՎՀ. Ը. 21 :

Ինչուան հոս տեղ քանի որ քեզի հետ  
խօսքի կայներ եմ, այսպիսի դառն ու վիշ-  
բաւորիչ խօսք մը բերնէս հանած չըլլա-  
լով, որովհետեւ ինչուան հիմա ըստածնե-  
րուս ամէնը սէր ու անուշութիւն եղան  
քեզի, ամէնը հայրական դժով ու բարե-  
կամական սիրով սկսաւ ու վերջացաւ, հիմա  
տարակոյս մը կառնէ քեզի հոս տե-  
ղը, որ չըլլայ թէ աս անդամուս լեզուս  
սրտիս բնական շարժմունքներուն հակա-  
ռակ՝ սովորական կարգէն դուրս ելեր  
է այնպիսի խօսք մը տուն տալու որ Աս-  
տուած և մարդու մը խաչեալ սրտին ար-  
ժանի վայել խօսք չըլլայ : Վ ասն զի անոնց  
ամէնը զրեթէ սէր ու ողորմութիւն ըլլա-  
լով՝ միայն յոյս ու ներումն կը խոստա-  
նային, ու ասիկայ անոնց ներհակը յուսա-  
հատութիւն, դատապարտութիւն ու յա-  
փառենական մահ կը սպառնայ՝ ալ իրեն  
երեսը ուրիշ անդամ մըն ալ տեսնալու ,

զինքը մեղքով կորսնցընելէն ետքը նորէն  
դանալու՝ յոյսը վստահութիւնը բոլորովին  
զլանալով : Ասոր համար ահա հիմա մէկ  
սրացաւով կըսկսիս ասանկ մը գանգտել  
ինձի ըսելով՝ տէր ի՞նչ խօսքեր են ասոնք  
շըսուած չըսուած քենէ ուրիշ ժամանակ,  
որ հիմա կը զուրցես մեր երեսին գէմ ու  
լեզի ցաւով խոցով մեր սիրու կը ճնշես  
կը ճմլես . ուր են ան փափուկ, սիրալիր  
ու յուսացուցիչ սրացաւուչ խօսքերդ խան  
դաղատանքներդ, որ ուրիշ անդամներուն  
կը լսեցընէիր, ուրախութենով խնտումով  
մեր ներսը կը թաթղէիր կընկղմէիր, ա  
մէն ցաւերնիս բարեխառնելով, տրտմու  
թիւննիս մոռցընել տալով : Պիտոր փըն  
տոէք զիս, բայց հաղար ափսոս, բիւր ե  
զուկ, որ չզանաք պիտի, ու նոյն դժբաղ  
դութեամբ մեռնիք ձեր մեղքերուն մէջ .  
« Խնդրիցէք զիս և ոչ զտանիցէք, և ՚ի  
մեղս ձեր մեռանիցիք » : Ի՞նչ լեզի տըրտ  
մալի խօսք, որ ամէն յոյսը, որդիական  
վստահութիւնը մէկանց մեր ձեռքէն կը  
խլէ կառնէ, ու մեզի վերջին խեղճու  
թիան ու անել անզունդի մը մէջ յուսա  
հատարար ընկղմած կը թողու :

Արդեօք քու աստուածային անհուն ա  
մենամեծ ողորմութեանդ դթութեան սի  
րոյդ ըսեմ չհատնելու չցամքելու աղբիւր  
ները հատան ցամքեցան, ան փաղուկ զե-

տերը կեցան, ան խորունկ անյատակ ծռ  
 վերը չորցան լմնցան, որոնց Դաւիթը  
 քուկին ողորմութեանդ նկարագրելով նը  
 մանցուցեր էր: Իրաւցընէ, ով տէր խմ, աս  
 հիմա խօսուածքդ մէկ բուխսիրտ հօր մը  
 ճայնը չէ, որ կորսուած զաւակը փնտրուե  
 լու ելեր է, ինչպէս որ մենք դիտէինք ըդ  
 քեզ. ասիկայ հողացող բարի հովիւի մը  
 կանչելները չեն, որ մոլորած ոչխարին  
 ետևէն կը թողու, ինտոր որ մենք ճանչ  
 ցեր էինք դքեզ. ասիկայ ան փափուկ նա  
 խանձաւոր փեսայի երգերը չեն՝ որ պար  
 տէղին դուռը ճայն կու տայ իր սիրուն  
 հարսին ետևէն, ինչպէս որ մենք նման  
 ցուցեր էինք դքեզ: Ատիկայ մէկ անդուժ  
 բարկացած սրդողած արդար զատաւորի  
 մը վճիռն է՝ որ իր արդարութեանը ա  
 տեանը ելած կրակ կտրած երեսով, ծուռ  
 դաժան դէմքով մը կորուայ կը զոռայ,  
 կայծակ կը թափէ, վճիռ կու տայ, մահա  
 պարտութեան դատակնիքը կը կարէ. որ  
 ամէն դութը աղիքէն վերցուցեր է. որ ու  
 ղորմիլ ինչ է՝ չյիշեր, բոլորովին մոռցեր  
 է, թողութեան հաշտութեան խօսքը կը տ  
 րեր վերջացուցեր է. որ մեղքին հետ զմե  
 զաւորն ալ բոլորովին փճացընելու հետ  
 է. « ի մեղս ձեր մեռանիցիք »: Ով տէր,  
 զուն որ աղեկտուր հայր մըն էիր՝ որ միշտ  
 ձեռքդ բացած կըսպասէիր տարիներով

կորառւած անառակիդ դարձին քեզի, ասանկ մերջապէս անոր ուղղոթենէն ըլդ-  
զաստանալէն յոյսդ կտրելով հայրենի  
երեսէդ լիք կը ձգես կը թողուս, յոպնած  
ձեռքերդ կը զոցես, չես բանար իրեն զիր-  
կըդ, համբոյր մը չես խտար, խնտում ե-  
րեսդ չես ցուցըներ, չես ընդունիր տունդ,  
հարկինք մը չես հաներ անոր, զենլի մը  
չես մորթեր, չես ուրախանար անոր զիւ-  
տին վրայ, կը թողուս որ իր սնանկո-  
թեան խեղճութեան մէջ սովալլուկ մեռ-  
նի, իր յուսահատութեան անզղջութեան  
անառակութեանը մէջ յաւիտենական  
դատապարտուի, ու առանց քեզի տես-  
նալու զտնալու՝ առանց մէյմըն ալ անուշ  
հօրդ երեսը տեսնալու, համբոյր մը առ-  
նելու մեռնի. «Ի մեզս ձեր մեռանիցիք» :

Տէր, զուն որ հովիւ բարի մըն էիր, որ  
իննառւինը թող տուած՝ մէկ հատին  
զիւտին ետեկն ելար, անապատները ըն-  
կար, վաղեցիր, տեղ մը ծակ մը չթողու-  
ցիր որ չփնտըռես զանիկայ, երբ աշխա-  
տած ոտքերդ յողնեցան, ողորմուկ ձայնդ  
հասուցիր, կանչելներդ կրկնեցիր, ող-  
րով կոծով լեռները ձորերը հնչեցուցիր,  
հիմա ալ յուսահատած անոր զանուելէն՝  
չես սպասեր անոր դառնալուն, անոր խեղ-  
ձութեանը խռով կըլլաս անկան կը զոցես,  
սիրադ կը քարացընես, իուրծին հետե-

քը սրտին դողդողանքը չես ինչեցըներ՝  
 փայփայանքով բոլոր մարմինը չես հան-  
 գըստացըներ, չես զգուեր, չես զրկեր,  
 ուսդ չես դներ, նորէն փարախդ դարձը-  
 նելով դանիկայ՝ ոչխարներուդ մէջ չես  
 խառներ, աստուածային վարդապետու-  
 թիւններուդ պարարտ կանանչներուն մէջ,  
 սուրբ խորհուրդներուն զովացուցիչ աղ-  
 բիւրներուն քով չես ճարակեր չես արա-  
 ծեր, կը թողուս որ երթայ մեղքին սխալ  
 ծուռ քարոտ փշոտ ճամբաները, փոսէ  
 փսս զլտորեկով չելլալու անզունդի մը մէջ  
 կորսուի մնայ. «Ե մեզս ձեր մեռանիցիք»:  
 Տէր, դուն որ համբերող երկայնամիտ  
 պարտիզպան մըն էիր՝ որ տարիններով չոր-  
 ցած անպիտան թղենիիդ պտուդ բերելուն  
 սպասեցիր, տարւոյն ամէն ժամանակը  
 խնամքդ երբէք պակաս չըրիր անկէ, զօ-  
 րաւոր հիմթալից սննդարար ջրերուն հետ  
 մէկտեղ ճակտիդ քրտինքն ալ տողորելով  
 խառնեցիր տուիր անոր, ու անոր սպառուդ  
 մը վրան չցուցընելու համար՝ այգւոյն տէ-  
 րը քանի որ կտրելու խօսքը կառաջար-  
 կէր, դուն ամէն անդամուն անոր խօսքին  
 առջնը պատ քաշելով՝ յանցանքը տւելի  
 խնամքին պակտութեանը քան թէ անոր  
 ծովութեանը անպտղութեանը տալավ՝  
 տապարը կը ծածկէիր, կրակը կը մարէիր,  
 տանկ ամէն յոյսերուն հակառակ սպա-

սելէն վերջը անոր կանանչնալուն , ծա-  
զիկ բանալուն , պտուղ բերելուն , հիմա  
վերջապէս տապարի խօսք կընես , կարե-  
լու վճիռը կու տաս , անոր այրելուն տեղը  
կը պատրաստես , արմատէն կը խլես կը  
հանես՝ դու՞րս կընես պարտէղէդ , ուր  
ձեռքովդ տնկերէիր , կրամկը կը նետես զա-  
նիկայ՝ որ առաջուրնէ այզիդ զարդ ըլլալու  
համար տնկուեր էր . « Ի մեզս ձեր մեռա-  
նիցիք » : Ո՞չ հիմակու աս խօսքը որչափ  
տարբեր են ան խօսքերէն՝ որ պահ մը ա-  
ռաջ զուրցեր էիր : Առաջ ըսիր՝ ինձի ե-  
կողը զուրս չեմ ըներ , « Որ զայ առ իս ,  
ոչ հանից արտաքս » , ու թէ մեղաւորին  
մահը չեմ ուզեր , հապա անոր զառնալն  
ու կեալը , « Ոչ կամիմ զմահ մեղաւորին ,  
ոյլ զգառնալ նորա ՚ի չար ճանապարհէն  
և զկեալն » . Հիմա կը զուրցես՝ պիտօք  
փնտրուէք դիս , բայց չզտնաք պիտի , որ  
մեռնիք ձեր մեղքերնուղ մէջ . « Խնդրիցէք  
զիս և ոչ զտանիցէք , և ՚ի մեզս ձեր մե-  
ռանիցիք » :

Ո՞վ որպիսի սիրտբանուկ կարուկ խօսք՝  
որ մէկէն այսքան լեզի տրամալի մտած-  
մունքներ մեր մտքին մէջ կարթնցընէ ,  
ասանկ խորունկ վէրքեր սայրասուր խո-  
ցեր կը բանայ սրտերնուս վրան : Երաւ  
տէր , ուրիշ շատ խօսքեր պահ պահ ցա-  
ւած սրտով մը խօսեցար դու մեզի , բայց

այնչափ չբանեցան մեր սիրտը . վասն զի  
անոնք միայն ժամանակաւոր անցաւոր  
խեղճութիւններ կըսպառնային , վերջա-  
պէս օր մը երեսիդ լոյսը տեսնալու , մէկ  
ուրիշ անդամ նորէն այցելութենովդ ըգ-  
քեղ զտնալու յոյսը խոստանալով մեղի .  
բայց ահա ատ խօսքը մեր խեղճութեանը  
մէջ , ամէն լոյսէն միսիթարութենէն ան-  
մասն զուրկ կը թողու . վասն զի ալ ինչ  
սաստիկ ցաւ՝ ալ զքեղ չտեսնալ՝ որ մեր  
սիրալիր հայրն ես , ալ զքեղ մեյմըն ալ  
չզտնալ՝ որ մեր բարի հովիւն ես , ալ չմիա-  
նալ քեղի հետ՝ որ մեր հոգւոյն մի միայն  
կաթողին փափուկ փեսան ես , ալ զքեղ  
չկրնալ սիրել՝ որ մեր ստեղծող տէրն ես .  
վերջապէս զքեղ երրէք չփայելել՝ որ մեր  
մէկ հատիկ ուրախութիւնը , յախտենա-  
կան փառքը , վերջին երանութիւնը , Առ-  
տուած ամենայն և յամենայնի ես : Զոր-  
ցէ ուրեմն , ով տէր իմ , արժանի համարէ  
առ հեղու ալ մէկ երկու խօսք մըն ալ ը-  
սելու , որ երկայն խօսակցութիւններէդ  
դեռ չհանդարտածի պէս զքեղ ճանչնա-  
լուս վրայով կուղեմ աս նոր խօսուած-  
քիդ վրայ սրտիդ զգացմոնքը իմանալ ,  
թէ ինչու համար ինչ նկատմամբ խօսե-  
ցար ասիկայ՝ որ սրտէդ բղխած է , ինչ  
բերանդ կը խօսի ու ինչ միաք էին , կամ  
թէ ինչ լեզուգ կը զուրցէ ու ինչ սիրտ  
կուղէ իմացընել մեղի :

Ահա իրաւցընէ անպատճառ չէ աս ամէն մտածմունքներդ, յուզմունքներդ՝ որ կընես. պարապլ չեն ատ տարակուսանքներդ, կասկածներդ՝ որ առեր են քեզի. իրաւունք ունիս աս ալէտանջութիւննեւ բուգ այլայլութիւններուգ՝ որ կերեցընես վրադ, չեն առանց պատճառի աս հիմա կու վախդ սրտապողի մտմառուքդ՝ որ կը յայտնես ինձի հոս տեղ: Բայց թող, ով անզեզջ կոյր յամառ հողի, թող որ աս անշ զամուս ալ տսանկ խօսիմ հետդ, սրտիս լեղիութիւնը ցաւը վէրքը բացէ 'ի բաց յայտնեմ քեզի ասանկ խօսելուս մէջ. վասն զի ինչուան հիմա իմ ամէն հայրական բարեկամական պարտքերս վերջացընելէն ետե, որ առջի անզամ աշխարհը զալուս՝ քեզի նմանակից, մարմնակից ու եղբայրակից ըլլալուս ցցուցի ու կատարեցի, թէպէտ և մէկ կերովով մը չկրցաց զքեզ շահիլ, իմին զրօշակիս տակը ձզել, մեզքէն ետ քաշելով, աշխարքէս փրցընելով, հիմա ալ մէկ ուրիշ դիմակով մը, զատաւորութեան պաշտօնը արդէն ձեռքս առածի պէս, որ երկրորդ անզամ աշխարհը զալուս պիտի 'ի զործ զնեմ, հիմակուընէ ըսած ըլլամ քեզ ան ետքի ըսեմիք խօսքս, տալու վերջին վճիռս, որ զուցէ անոր սաստկութեամբը նետի խոցուածի պէս խորունկ ու կարեվէր խոց մը տա-

լով սրտիդ՝ կարենամ վերջապէս ինծի  
վաստըկիլ, որով և հոգիդ փրկել:

Ուստի ահա ինչպէս մէկ վերջին աղղեց  
յութիւնս դէպի քեզի, ՚ի սիրոյ շարժեալ,  
լաէ հիմա ինծմէ զանիկայ. « Խնդրիցէք  
զիս և ոչ դատանիցէք, և՝ի մեղս ձեր մեռա  
նիցիք » : Կըսեմ քեզի աս խօսքը, ինչ  
պէս մէկ իմաստուն դատաւոր մը՝ որ ա  
ռաջուընէ յանցանքին ետևէն դալու պա  
տիժը սպառնալով, վախցընել կուզէ յանց  
յաւորը, որ իր դէմը ելլալէն առաջ, ցաւ  
ցուցընէ իր դործած պատուիրանապանց  
ցութեանը յանցանացը ու զեռ կէս ճամ  
բան ըլլալուն ըրած չարագործութեանը  
համաձայն հատուցմունք վճարումն ընէ :  
Կըսեմ ինչպէս մէկ վարպետ վիրաբուժ  
մը՝ որ հիւանդին վէրքը զեռ վտառութիւն  
ապականութիւն չըռնած, անքաշկելի ան  
բուժելի չեղած, կտրելու խօսքը կառա  
ջարկէ, որպէս զի նախապահեստ զեղեց  
ը ուժ ունենան ու զգուշութեամբ մտա  
գրութեամբ դործածուին : Կըսեմ ինտոր որ  
մէկ հմուտ առաջնորդ մը՝ որ ճանապար  
հին ետքերը հանդիպելու վտանգներուն  
ու գահավէժ վտանբուն առաջուընէ լուր  
տալով ազգելովը, առջի բերան անփորձ  
ճամբորզը կէս ճամբայէն ետ ետ կը դար  
ձնէ ու անոր կեանքը կը խալլսէ : Աս  
պատճառաւ հիմակուց պէտք կըլլայ ինծի

ալ դուռալ պոռալ անկաճէդ վար ան վեր-  
ջին կործանման յաւիտենական դատա-  
պարտութեանդ դարհուրելի վճիռը . « Ի  
մեզս ձեր մեռանիցիք », որուն շատ ատե-  
նէ 'ի վեր կը վաղես կերթաս , անթիւ ան-  
համար մեղքերուն մէջ թասլըլտըկած , ա-  
մէն իմիր գժոխքին բերանը պտըտելով ,  
միշտ իմին համբերութիւնս յողնեցուցած ,  
բարութենովս զեղծուած , շնորհքներս չա-  
րաչար բանեցուցած ու անզգամութիւն-  
ներուդ համբանքին չափըլեցուցած անցու-  
ցած . որպէս զի դուցէ աս ետքի աղղե-  
ցութենէս , վերջապէս յամառութիւնդ  
յաղթուելով , դադրիս անզամ մը ետ դառ-  
նաս աս մեղաւոր կեանքէդ , ձզես ան զէշ  
սովորութիւններդ , անառակ ճամբաներդ՝  
որուն մէջ յանդղնութենով յամառութե-  
նովանդղնութենով կը յարատեսս ինչուան  
այս օրս այսքան կոչմունքներուս ձայնին  
խուլ , այսչափ շնորհքներուս լոյսին կոյր ,  
աս եղանակ փայփայելներէս յորդորանք-  
ներէս անհամոզելի անդառնալի , որով  
միանզամայն զիս ալ կը ստիպես յաւիտե-  
նական կորսնցընելու վտանզին ու ալ  
չզտնալու պատիժին մէջ դքեզ թողլու :

« Խնդրիցէք զիս , և 'ի մեզս ձեր մեռա-  
նիցիք » : Վասն զի իրաւցընէ զայ պիտի  
անանկ ժամանակ մըն ալ , որ փնտրուես ,  
ամէն զոները զարնելով կանչելով ինծի

հարցընես, արցունքով ժտութենով ուզես,  
 մէկ մխիթարիչ ճայնիս, մէկ անուշ նայ-  
 ուածքիս սպասես, բայց պիտոր չգտնաս,  
 բոլորովին երեսս զոցեմ պահուիմ ծած-  
 կուիմ քեղմէ, հառաջանքներուդ խուլը-  
 լամ, խեղճութիւններուդ աչք խփեմ, ցա-  
 ւերուդ սիրտս քարացընեմ, ասանկ բոլո-  
 րովին չճանչնամ մոռնամ քեղի, անտես  
 անխնամ ձղեմ երեսի վրայ, մէկղի թո-  
 ղում. թողում ան ինծի սիրելի ըրած որ-  
 դիս՝ որ խաչիս վրայ անհուն ցաւոց մէջ  
 ծներ էի. թողում ան մոլորած ոչխարս՝  
 որուն ետևէն շատ կանչեր, շատ փնտրուեր  
 էի, դառնալուն շատ սպասեր էի. կը թո-  
 ղում որ ալ մէյմըն ուլ չտեսած դիս մեռ-  
 նի ու մեռնելով իր մեղքին մէջ անդեղջ  
 դատապարտուի յաւիտենական դժոխքը,  
 շատ անգամ արքայութիւնս հրաւիրելէն  
 ետքը զանիկայ. որովհետև ան ատեն ալ  
 ողորմութեանս ժամանակը լմնցաւ, ար-  
 դարութեանս օրը ժամանակը եկեր հա-  
 սեր է, Գողզոթային դթութեան տեսա-  
 րանը զոցուելով՝ Յովսափաթին վրէժ-  
 խնդրութեան տեսարանը բացուեր է, դա-  
 տաւորական խստութեան բարկութեանս  
 օրն է. անանկ ատեն մը ինչպէս որ հայ-  
 րութիւնս բոլորովին ուրացեր եմ, անանկ  
 ալ քեղի դուրս հաներ եմ որդիութենէս.  
 ուստի չէ թէ իբրև հայր մը կը հրաւիրեմ

արքայութեան տունս մտնելու , հապա  
ինչպէս դատաւոր մը կը հրամայեմ դժոխ-  
քին բանտը նետուելու . իմին խաչս՝ որուն  
վրայ քեզի համար մեռայ՝ ալ չէ թէ հաշ-  
տութեան աղեղն է , կայծակէ նետերովս  
լարած՝ յաւիտենական դատապարտու-  
թեան վճուին մահացու վէրքը սրտիդ տա-  
լու . ան թափած արունս չէ թէ ողորմու-  
թիւն ներումն կը մաղթեն երկինքը քեզի  
համար , հապա Արէլին արունին պէս  
վրէժխնդրութիւն կը բողոքեն երկրէ եր-  
կինքը քեզի զէմ . ուստի ալ մի նայիր ինծի ,  
մի փնտըռեր զիս խաչին վրայ կամ վէր-  
քերուս մէջը , սուրբ հաղորդութեան խոր-  
հուրդին ներքեն ինչպէս միջնորդ , բարե-  
խօս , աղաչաւոր մը Աստուծոյ առջին քե-  
զի համար , հապա ինչպէս յաւիտենական  
անդարձ դատապարտութիւն մը քեզի  
զէմ : Ասանկ ամէն միաւորութեան սիրոյ  
կապերը կտրած՝ որ քեզի նմանելովս ու-  
նեցայ , ամէն բարեկամութեան հայրու-  
թեան հաղորդակցութիւններս փրցուցած՝  
որ մարդեզութեանս մէջ վրաս առի , բո-  
լորովին կը ծածկուիմ կը հեռանամ կը  
բաժնուիմ քեզմէ :

Ահա այսչափ լեզի մտմտովներ , բա-  
նուկ վէրքեր , մտածելու նիւթեր , տրրտ-  
մելու պատճառներ կու տամ քեզի նոյն  
ըսուածքին տակը . ու քանի որ հիմա պահ

պահ տրտում ցաւած վիրաւորուած սըրտով մը նորէն կու զամ ըսելու ան խօսքը քեղի . « Խնդրիցէք զիս ևոչ զտանիցէք » :

## ՈՒՐԻՇ ԱՆԳԱՄ ՄԲՆ ԱԼ

ԶՐՑՈՒԱԾ ՅԻՍՈՒՍԻՆ ԱԽ ՄԻՆԱԽՈՐ  
ՀՈՓԵ

« Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաշորք, և ևս հանգուցից զձեզ » .

ՄԱՏ . ԺԱ . 29 :

Ահաւասիկ սիրելի որդեակ իմ, որ ինչուան հիմա ասանկ ներքին սրտիդ միայնութեան առանձնութեան անապատը քաշուած մտած, իմին հարազատ հնազանդ աշկերտներուս պէս աշխարհքը ու աշխորքիս բազմութիւնը թող տալով, ապաշխարութեան ու մահացուցմունքի անապատները փնտըռելով զիս, վերջապէս հասար ինծի եկար զտար զիս հոս տեղը, որքեղի ալ անոնց պէս նոյն երկնային կոչմունքներով, սիրալիր անուշ յորդորանքներովս կանչեր, ետևէս զալու հրաւիրեր էի, ու երկան ատեն համբերութենով ու սիրտհատումով, պահ մը՝ զքեղ ընդունե-

լու պատրաստ ձեռվ մը ձեռքս բացած  
 փնտըռելու ելլալով, պահ մը հայրական  
 ձայնս սրտառուչ յորդորանքս անուշ հրա-  
 փրմունքս գոնէ վերջին անդամին անկա-  
 ճիղ հասցուցած ու անկէ ինչուան սիրտդ  
 բանեցուցածի սլէս կանկ առած, ինծի  
 դարձիղ կրսպասէի. բայց ահա հիմա տես-  
 նալուս զքեզ աչքիս դիմացը ասանկ խո-  
 նարհ զղջացեալ ցաւած սրտով մը ընկած  
 առջիս, ոտքիս պլլուած, աս ցաւաղին լա-  
 լանքիդ ու ներքին հեծութիւններուդ ալ  
 չկրնալով հայրական աղեկտուր սիրտս դի-  
 մանալ, առջի հին ցաւերուս վրայ՝ որ բո-  
 լոր մարդկային ազգին ընդհանուր խեղ-  
 ճութեան համար ունեցեր էի, ուրիշ ա-  
 ռանձին նոր ցաւ մըն ալ մասնաւորապէս  
 քուկին հիմա աս խեղճ ողորմելի վիճա-  
 կիդ վրայ կաւելնայ կը նորոգի սրտիս մէջ,  
 տեսնալով զքեզ ատ ախտաւոր տպըս-  
 տամբ մարմինի ու ապականեալ աշխրքի  
 մէկ շատ աւելորդ ու անտանելի հոգերուն  
 բեռներուն ծանրութեանց տակը ճմլած  
 ճնշուած. տկար բնութեանդ նոր նոր ու  
 սովորական մեղաց ստէալ վերանկումնե-  
 րով ու անդուսպ կատաղի կիրքերուդ ան-  
 տանելի բռնութեանը ծառայ ու զերի ե-  
 ղած, պէտք կըլլայ որ հիմա աս ցաւալի  
 վիճակիդ մէջ քեզի զամ մօտենամ, ինչ-  
 պէս տաեն մը ան օտարական խեղճ Ատ-

մարացիին , որ անանկ երկնկեկ բարբարական ճամբորդութեան մը բռնուելուն , արունկղակ աւազակներուն ու անզութ թշնամիներուն ձեռքը ընկեր , զլսէն ինչուան ոտքը խոցով ծակով լեցուն վէրք վէրքի վրայ , բոլոր արուն թարախի մէջ , բաց տեղ լեռան զլուխը գետնի վրայ փոռուած մնացեր էր , մերկ ծարաւ անօթի անմխիթար անօգնական , տէր մը , նայող մը չունի քովը , շարժելու ելլալու կարողութիւն ճար չկայ խեղճին վրայ , ձայն մը , խօսք մը չէ մնացեր բերանը՝ մէկ կամացուկ մարած լոիկ մնջիկ հեծեծանքէն հառաջանքէն կիսաբաց աչքէն 'ի դատ . կենդանութեան իբր թէ հետքը շուքը կայծը միայն կը տեսնուի վրան , մէկ բարախիւն շուտ շուտ զարկուածով մը կուրծքի , մէկ շարունակ ետևէ ետև սրտի ելլալով իջնալով՝ հազիւ թէ կարճ կէս շունչ մը պահ պահ կերևնայ , անձէթ ճրագի պէս՝ ան ալ մարելու լմննալու վրայ , ամէնը ետքի հոգեվարքին , մօտ ատենուան մեռնելիք մէյմէկ նշաններ :

Ահա անոր պէս աս եղանակ մէկ վերջի աստիճան խեղճ ողորմելի անյոյս յուսահատ վիճակին մէջը կըսեմ , տեսնալուս դտնալուս զքեզ ալ , խեղճութեանդ չդիմանալով , ցաւերուդ չբաւելով , պէտք կըւ-

լայ որ մէկէն գրաստիս զլուխը քեղիդար-  
 ձուցած, շուտ մը ոտքս վար նետած՝ մօտ  
 քեղի ցատքեմ իջնամ, զլխուղ վերևը հա-  
 սած՝ քովդ դամ մօտենամ, ու մէկ ետքի  
 աստիճան անվատմելի ցաւ կսկիծ մը ա-  
 ռաջ ներսի դիս սրտիս մէջը իմանալով  
 ետքը դէպ ՚ի քեղի սրտէս զգացած, ներ-  
 սէս բղխած զթով սիրով մը, զրսի զեղե-  
 րուն օդնութիւններուն ձեռք զարնեմ  
 ինչպէս ճարտար վիրաբուժ մը, շուտ մը  
 փտութեան նախապահեստ զօրաւոր  
 պահցու զինիներուն՝ սրբարար խորհուրդ-  
 ներուս լուացմունքին ձեռքով ու անուշա-  
 հուս մեղմացուցիչ խղերուն՝ շնորհքնե-  
 րուս կըսեմ՝ օծմունքներով շիմունքներո-  
 վը ու ալ մէկ շատ երկնաւոր օդնութիւն-  
 ներուն նպաստներուն յարմար զիւրացու-  
 ցիչ կապերու միջոցներով, փաթթելով  
 կապելով պարտըկելով ան առաջուանմեղ-  
 քերուն ու հիմա ետքի վերանկումներուդ  
 տեղերը, ու նորէն առաջուան անմեղու-  
 թեան վիճակիդ մէջերեսիս պայծառ պատ-  
 կերքը ինչպէս թէ վերանորոգելով նորա-  
 սանեղծելով քեղի, աստուածային նախախ-  
 նամութեանս թեին վրայ հեծցուցած, ա-  
 ռանց կրկին անզամ ցաւ մը կսկիծ մը ի-  
 մացընելու քեղի, ճայն մը ճիչ մը հանել  
 տալու, ինչպէս արդէն ողջութեան առող-  
 ջութեան հաստատածի պէս, ուրախ ու

յնծալից առնեմ բերեմ մուցընեմ՝ դքեղ  
պատրաստական տեղ մը, պանդոկ մը,  
ապաստան մը, ուր նորէն ալ զող մը զա-  
լու վտանգ վախ մը չըլլայ՝ բարեզործու-  
թիւններուդ զանձը թալլելու տանելու,  
թշնամի մը անաէր անդէն զտնալով, վր-  
բադ քալէ յարձակի մեղքով մահացու վի-  
րաւորելու հողիդ:

Բայց ուր է արդեօք աս քեղի հիմակու  
զուրցած խօսքը ըրած տեղը պանդոկը,  
ուր պիտի առաջնորդեմ, առջիդ ընկած  
առնեմ տանիս դքեղ, իրաւցընէ ուր կըլ-  
լայ. բայց եթէ իմին քովս, նոյն իսկ ես,  
որովհետեւ ես եմ մէկ հատիկ ճանապար-  
հը, ճշմարտոթիւնն ու կեանքը. « Ես եմ  
ճանապարհ և ճշմարտոթիւն և կեանք ».  
որ առանց ինծի զտնալու երկնաւոր հօրս  
երեսը մէկը չկրնար զտնալ. « Ոչ ոք զայ  
առ հայր, եթէ ոչ ինև ». որ ինծի եկողը  
ամեննին զուրս չեմ ըներ չեմ վորնտեր  
ինծմէ. « Որ զայ առ իս, ոչ հանից ար-  
տաքս ». Ես եմ կըսեմ՝ որ քուկին ստեղ-  
ծողդ տէրդ, առաջին վերջին մէկ հատիկ  
Աստուածդ եմ. ես՝ որ ամէն իժիր քեղի  
պաշտպան կեցող, կռնակ կայնող, պահա-  
պան վերակացու տէրդ եմ. ես՝ որ քեղի  
նայող ճանչցող, նախախնամող բարի բա-  
րեսիրտ հովիւդ, ես՝ որ քեղի ծնող սնու-  
ցիչ խնամող կառավարող ճշմարիտ հայ-

րրդ . մէկ խօսք՝ եռ եմ՝ որ քեղի յաւիտենական կեանքին ճամբան ցուցընող , աշխըրքէս երկինքը առաջնորդող , մեղքին զիշերէն շնորհաց առաւօտը հասցընող , սատանային խարէութիւնը ստութիւնը աւտարանական լուսաւոր վարդապետութենով ցրուող հալածող մէկ հատիկ Յիսուս Քրիչ վարդապետող եմ :

Հապա վագէ քովս եկուր , մօտեցիր ինձի , որ ետեէդ ինչուան հիմա հեռուանց կանչելէն ետքը , հիմա ալ մօտանց քովդ կեցած մատուխ ցուցընելով զիս , նորէն ինձի կը հրաւիրեմ . « Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք , և ես հանգուցից դձեղ » : Ո՞վ զուն աշխըրքիս ու մարմինին մէկ շատ սիրտմաշուք հովերուն լուծին տակը արունքրախնքի մէջ յոդնած ու մեղանչական բաղձանքներուն բեռներովը ճմլած ճնշուած խեղճ հողի , ահա ինձի եկուր մօտեցիր . « Եկայք առ իս » . որ անդամ մը խալքուեմ , ազատեմ , թեթեցը նեմ քեղի աս անտանելի ծանրութիւններէն , ճակտիդ քրտինքը սրբեմ առնեմ , յոդնած թիկունքդ , ցաւած վիզդ անուշ զգուանքով փայփայեմ , կուրծքիդ հեանքը ինչեցընեմ , սրտիդ զողզողանքը հանդարտեցընեմ ու ամէն կողմանէ միսիթարուած սիրտիսծ հանգչեցընեմ քեղի : Եկուր ինձի . « Եկայք առ իս » ամէն վիշ-

տերուդ ցաւերուդ մէջ վտանգներուդ փոր-  
 ձութիւններուդ ժամանակը ստեղծուած-  
 ներուն մխիթարութիւններէն երես դար-  
 ձուցած, զիս կանչէ, ինծի դարձիր, բայ  
 ինծի ամէն ցաւերդ վէրքերդ, իմին վրաս  
 նետէ բոլոր մտմտուքներուդ բեռները,  
 յուսա անհուն ողորմութեանս, վտահ  
 եղիր բարութեանս, յանձնուէ աստուա-  
 ծային նախախնամութեանս, ու տեսնայէ  
 ինչպէս շուտ մը մխիթարուած կը հանդ-  
 չիս ծփանքներէդ, ընտոր շուտով թեթե-  
 ցած կը դառնաս. ալ նորէն մտմտալու  
 պատճառ մը, քաշելիք ցաւ մը չես ունե-  
 նար, մշուշը մութը ամէնը մէկանց ինքնա-  
 հալած կը փախչին կերթան քեղմէ. վասն  
 զի ինծմով ամէն ցաւը կը մեղմանայ, ա-  
 մէն վէրքը կը բժշկի, ամէն լեղիները ա-  
 նուշ կը դառնայ, ամէն տրտմութիւնները  
 ուրախութեան կը փոխուի, ու ամէն բա-  
 նը հինը նորը անցածն ու դալիքը կը յա-  
 ջողի : « Եկայք առ իս » . ինծի եկուը, որ  
 քեղի տալու բեռս, զնելու լուծս, չէ թէ  
 մարմինին ու աշխարքին բեռին պէս ան-  
 տանելի, անոնց լուծին պէս ցաւ տուող  
 է, հապա՝ « Լուծ իմ քաղցր է և բեռն  
 իմ փոքրողի ». որ շատ պղտիկ ամենա-  
 թեթե բեռ մը, անուշ սիրուն լուծ մըն է՝  
 քուկին տանելու կարողութեանդ հետ չա-  
 փուած. որ բուղիս սրտէ մը, բարերար ձեռ-

քով մը .քեղի բարի ընելու համար ուստ  
դրուած, պարանոցդ անցուցածէ. որ ստէպ  
ստէպ իմին սիրուն փայփայանքովս, սրբ-  
տառուչ յորդորանքովս, նոյն իսկ տանե-  
լուդ ատեն քաշելուդ միջոցին, անուշու-  
թիւն ուրախութիւն կըզգացընէ կիմացը-  
նէ քեղի. չէ թէ միայն ճամբուդ ընկեր  
մասնակից լծակից ընելով զիս քեղի, հա-  
սկա ամէն մէկ քայլիդ ոտք առնելուդ՝ օրի-  
նակ ընելով զիս առջևէդ, զորն որ արդէն  
ուսս առած, զլովս ծռած, ներքել մտած  
թեթև ոտքով կը քալեմ կերթամ, ամէն  
մէկ քալուածքիս հանգչած վայլածի պէս,  
միտքս հանդարս, սիրաս ուրախ :

« Ուսարուք յինէն զի հեղ եմ և խոնարհ  
սրտիւ, և զաջիք հանդիսատ անձանց ձե-  
րոց » : Ահա ասիկայ իմին աւետարանա-  
կան հեղութեանս լուծը, ու ան աստուա-  
ծահաճոյ խոնարհութեանս քեռնէ, որուն  
հեղինակը կատարիչը ես եմ, զիւաը հը-  
նարքը ինծմէ է, փորձը օրինակը իմին  
վրաս կը տեսնուի, պարծանքը զովասան-  
քը ինծմով կըլլայ, ու մխիթարութիւնը  
անուշութիւնը ինծի հետ մէկտեղ կու զայ:  
Ուստի եկուր ինծի, սորմէ ինծմէն ասի-  
կայ, առ ընդունէ ձեռքէս, երկնցուք վիզդ  
առ աւետարանական հեղութեան լուծին,  
անուշութեամբ թշնամիներուդ սիրտը իրը  
թէ քեղի քաշելով, ներելով անոնց զրկա-

նաց անիրաւութեանը , անյիշաչարութեամբ օրէնութեամբ անոնց հայհոյանացը անխճանքին հալածանքին փոփարինելով , որ աւելի դիւրին ճամբովու անուշ կերպով մը վերջապէս կը հարկազրէ զանոնք իրենք իրենց ամչնալու , լեզունին քաշելու , ցաւելու խղճալու վրադ , հաշտութեան խաղաղութեան խօսքով մօտենալու քեզի ու առջինէն աւելի սիրելի եղրօր պէս սիրով կտալուած մնալու քեզի հետ : Տուր ուսդ , պատրաստէ կռնակդ անտառուածահաճոյ աւետարանական խոնարհութեան թեթև բեռին , դիտնալով քեզի մենծ մեղաւոր շատ պարտաւոր մը Աստուծոյ դիմացը , ճանչնալով զքեզ մեղքի հակամէտ դիւրասահ ակար բնութեան մը տէր , ցաւելով տրամելով մեղքերուդ ու վերանկումներուդ վրայ , թէ և առանց ներքին խռովութեան յուսահատութեան մը , ողբալով լալով ցաւադին հեծութեամբ մը զԱստուած վշտացընելուդ , սրդողցընելուդ , ու ապաշխարութեան հողիին խոնարհ կրթանքներովը ամէն պատիմէն արհամարհանքին դրկումին արժանի դատելով զքեզ երկրնքին դիմացը . որ կարծ դիւրին ճամբով վերջապէս կըստիալէ զԱստուած ողորմութենով վարուելու քեզի առջի սէրը բարութիւնը նորէն արթնցընելու շարժելու վրադ , ու առաջուան ոլես սիրելի որդի ընդունելու իրեն :

Ահա այսպէս թեթև է խմին տալու բեռս, անուշ է դնելու լուծս . « Զի լուծ խմ քաղցր է , և բեռն խմ վորբոզի » . որ հեղութեան խոնարհութեան ճամբով խմին վրաս վործով կը սորվեցընեմ . « Ուսարուք յինէն » . որ անանկ ուրախութիւն , խաղաղութիւն հանդարտութիւն կը բերէ կաւետէ քեղի . « Եւ գտջիք հանդիստ անձանց ձերոց » : Հապա եկուր ինծի . « Եկայք առ իս » , առ խմին ձեռքէս աս լուծը առ բեռը , մի թօթուեր անիկայ զզէդ անհամբերութեամբ , մի նետեր վրայէդ հազարտութենով . որովհետեւ ես եմ տախկայ քեղի տուողը , քեղի դնողը . ևսէ հիմա առաջուան աս անուշ հայրական կոչմունքներս քեղի , ընդունէ աս առջուան հրափրմունքներս . որ տատ և այժմ աշխարքիս վրայ տաննապատիկը հարիւրապատիկը տալէն ետքը՝ « Հարիւրապատիկ առցէ » , անդին ալ յախտենական արքայութիւնը կը խոստանան . « Եւ գկեանս յախտենականս ժառանգեսցէ » . որ երկրորդ անդամ աւելի անուշ կոչմունքի մըն ալ կը պատրաստէ քեղի . « Եկայք օրհնեալք հօր իմոյ » . վերջին սիրալիր հրափրմունքիս ընդունելութեանը արժանի կընէ . « Մուտ յուրախութիւն տեառն քո » որ օր մը կըրնաս լսել ինծմէ , ու ալխտի լսես՝ թէ որ հիմա ասանուշ լուծին տակը , աս վորքու-

զի բեռին ները էեղ ու խոնարհ ըլլալլ  
ինծմէ սորգելովզ՝ ընդունիս անկաճ տաս  
աս յորդորական միսիթարիչ ձայնիս. որ  
կըսէ քեզի այսօր . « Եկայք առ իս ամե-  
նայն վատտակեալք և բեռնաւորք , և ևս  
հանգուցից զձեղ » :

## ՀԱՌԱՋԱՋԱՅՆ ԽՕՍՈՒԱԾ ՄԲՆ ԱԼ.

ՄԻՆԱԽՈՐ ՀՈԳԻԻՆ ԱՌ ՅԻՍՈՒՄ

« Տէր առաջի քո և ամենայն ցանկուրիւն իմ,  
և հեծուրիւն իմ 'ի քեն ոչ ծածկեցաց » .

ՍՏՂՄ. ԱՅ. 9:

Ով աստուածային վարդապետ , որուն  
ինչպէս աշկերտ մը ինչուան հիմա ոտքը  
նստած լսելու արժանի եղեր եմ , թող տուր  
որ աս ետքի անդամուս քանի մը՝ խօսք  
խօսիմ ես ալ , անանկ ատեն մը որ ինչ-  
պէս թէ երկան խօսակցութենէդ յողնած  
ու դեռ չհանդարտածի պէս սիրող , դքեզ  
ինչչափ որ պէտք է նէ ճանչցընելուդ վր-  
րայով , երկու խօսք մըն ալ ինծմէ կուզես  
լսել ու ուղածիդ պէս պատասխան մը առ-  
նելով , միսիթարուած երթալ : Բայց ահա  
ես այսքան սիրալիր անուշ լեզուներուդ :

աաչափ բարեկամական փափուկ խօսքե-  
 րուղ՝ որ սրտիդ ներսէն ելան ինծի, ինչ-  
 պէս պատասխան տամ, կամ ո՞ր լեզուով  
 խօսիմ՝ որ քենէ լսուելու արժանի ըլլամ,  
 զոհ ընելով զբեզ նոյն սիրուն սրտիդ տրա-  
 մազրութեանը համաձայն սիրտ մը մա-  
 տոցանելովս : Իրաւցընէ ուրիշ լեզուով  
 չէ, բայց եթէ արցունքի լեզուով, աչքս  
 լեզուի տեղ ու սիրտս բերնի տեղ բանե-  
 ցընելով խօսելուս մէջը, աչքս արցունքով  
 ու սիրտս սիրով, աչքիս արցունքովը ի-  
 մացընելով որ ատանկ զեղեցիկ, անուշ,  
 սիրալիր, զորովալից ու առատաձեռն  
 սիրտ մը ինտոր որ կրցայ ճանչնալ, ինչ-  
 պէս ինչուան հիմա չպիտոցայ չճանչցայ,  
 չսիրեցի չպատուեցի . ու սրտիս սիրովը  
 իմացընելով՝ որ ընտոր հիմա կըսիրեմ,  
 և ասկից ետե սիրելու որոշեր եմ ու կու-  
 զեմ միշտ ամենէն աւելի մի միայն սի-  
 րել . անոր սիրոյն համար ամէն սիրելի-  
 ներէս կրաժարելով, ամէն ցաւին տա-  
 նելով, ամէն վիշտը յօժարակամ յանձն  
 առնելով, ասլրելով մեռնելով նոյն սիրոյն  
 ամբողջական հանապազորդական զոհ մը:  
 Ահա ատոնց ամէնը հիմա աս նոր լեզուիս  
 խօսակցութիւններն են քեզի՝ ներքին հա-  
 ռաչանքներուս ու անմռունչ հեծութիւն-  
 ներուս թարգման, սրտիս խորունկէն դէպ  
 'ի քեզի ելած հասած, որոնք զուն որ սըր-

տերուն քննող ու տեսող եմ՝ լաւ կիմանաս  
կը լսես, որուն սկատկերքը առջեղ քա-  
շուած՝ աչքիդ դիմաց կը կենայ:

« Տէր առաջի քո է ամենայն ցանկու-  
թիւն իմ, և հեծութիւն իմ՝ ի քէն ոչ ծած-  
կեցաւ»: Բայց ես որ ինչուան հիմա Վաղ-  
գաղենացիի պէս մինակութենով լուսթե-  
նով ոտքդ նստած լսեցի քեղի, ատանկ ալ  
այսօր արցունքովս թրջելով անոտքը ներ-  
քին հեծութիւններովս բաւական կիմացը-  
նեմ քեղի ամէն ցանկութիւնս խնդիրքս՝  
որոնց հաւատարմութենով ու յարատեւ-  
թենով զքեղ սիրելուն մէջը կարօտութիւն  
ունիմ ու չեմ զատովիր ոտքէդ, ինչուան  
որ Վաղգաղենացիին պէս չըլտեմ ան ետ-  
քի դուարթացուցիչ մխիթարական ձայնդ  
բուզիս սրտէդ ներսէն բզիսած՝ թողուցի  
մեղքերդ, ալ մի մտածեր, զնա հանգարա-  
նդիր. « Թողեալ լիցին քեղ մեղք քո, երթ  
՚ի խաղաղութիւն»: Ուստի, ով սիրալիր  
Յիսուս վարդապետ, լսեցոր ինծի անզամ  
մը առ մէկ հատիկ ետքի ձայնդ, որով ես  
ալ մխիթարուած թեթեցած ելլեմ զիմա-  
ցէդ, որ ինչուան հիմա տրտում ցաւած  
որառվս բռնուած առջիդ՝ նոյն մխիթա-  
րական անուշ ձայնիդ կը սպասեմ, դորն  
որ անտարակոյս կը յուսամ ես լսելու զո-  
րովագութ սրտէդ՝ որ այսպիսի զեղեցիկ  
սիրոյ լեզուներ բերանդ զրաւ. անանկ որ՝

ներքին խօսուածներուդ սիրոյ նետերէն  
սրտիս վրայ ետեէ ետե ուտելով , ցա-  
տուս չղիմանալով , ան սառ ու քար կըտ-  
րած սիրտս զղջմոն արցունքի փոխելով՝  
ահա աղբիւրօրէն կը կաթեցընեմ առջիդ ,  
ինչուան որ մեղքերուս թողոթենովը ա-  
պահոված՝ լսեմքենէ անզամ մընոյն խա-  
ղաղութեան հաշութեան բարեկամու-  
թեան ետքի հրաժարական ողջոյնը :

### ԵՏՔԻ ԶԲՑԱԽԱԾ ՄԲՆ ԱԼ

ՄԵՆԱԽՈՐ ՀԱԳԻՒԽ ԱԲ ՍԻԲՏ ՅԻՍՈՒՍԻ

« Տուր ինձ զսիրտ քո » .

Տէր իմ , ահա կը լսեմ որ շատ անզամ  
կըսես ու կը կրկնես ինծի աս խօսքը . « Որ-  
դեակ տուր ինձ զսիրտ քո » . ու քանի որ  
կուշանամ տալու , կը զանդախ , կը տըրտ-  
միս , սուդ կը բռնես ու միշտ ժառութեամբ  
չես զաղքիր խնդրելէն զանիկայ : Բայց ար-  
դեօք ինչ յուսալիք կը բնաս ունենալ իմին  
մեղաւոր սրտէս . դուցէ անիկայ կրնայ մի  
զոհ ընել զքեզ , միթէ այսքան աշխատանք-  
ներուգ , սիրտհատումներուդ կարմէ մի  
անիկայ . իրաւցընէ՝ չէ թէ քեղի , հապա

ինծի կիցնայ ըսել՝ Տէր « տուր ինձ զսիրտ  
քո » : Խմին ամէն յուսալիքս օղուտս ա-  
մէն ժամանակ կը պարտաւորեն ինծի աս  
աղաչանքը ընելու քեզի . վասն դի ահա  
խմին ամէն երջանկութիւնս հարստու-  
թիւնս անոր վրան կեցեր է , անով ամէն  
բաղձանքս լրում կառնէ , անոր հետ կա-  
պած է յափտենական խնտումս ու ամէն  
բանս : Ուստի , ով տէր , պարզեց շնորհէ  
ինծի ան սիրտդ՝ որ աստուածային սիրոյն  
վառուն հնոց մըն է , որ ողորմութեան  
յորդաբուղիս աղբիւր ու զոհի մշտատես սե-  
ղան մըն է , որուն վրայ արեամբ թաթախե-  
լով՝ սիրոյդ կրակներով կայրիս . կուղեմ  
ան սիրտդ՝ որուն մէջ չմնաց կաթիլ մը ա-  
րուն , ամէնը խմին փրկութեանս համար  
թափեցիր , սիրոյդ դիւտն էի՞ որ ինծի  
համար խաչին վրայ մեռնիլը մտածել տը-  
ւաւ քեզի :

Տէր խմ , քու սիրտդ հօր մը սիրտ է , որ  
երսունսիրեք տարի աշխարքիս մէջ ինծի  
փնտըռելու ելար ետեէս վաղեցիր . քու  
սիրտդ աղեկտուր մօր մը սիրտ է , որ լե-  
զի երկունքի ցաւերով ծնար դիս խաչին  
վրայ . որ նախանձաւոր փեսայի սիրտ մըն  
է՝ որ խորհրդաւոր պարտէզը ընջած ա-  
նուշ լեզուներ թափեցիր ինծի ՚ի դէմս ա-  
ռակաւոր սիրելի հարսիդ . որ բարեկամի  
սիրտ մըն է , բայց ճշմարիտ բարեկամի՝ որ

զիւցաղնական առատաձեռնութենով մը  
 կեանքդ խմին վրաս զրիր . որ բարի հովիսի  
 սիրտ մըն է՝ որ անանկ սրտամաշ հոգով  
 կորսուած ոչխարիդ ետեէն անապատները  
 փնտըւելու ելար ու գտնալուդ մէկէն ու  
 սիդ վրայ առած ուրախութենով փարախդ  
 դարձուցիր : Տէր , տուր ինծի ան սիրտ՝  
 որ լուսաճաճանչ արև մըն է , առանց ա-  
 նոր տրտմութեան մէջը կը մնամ . որ շնոր-  
 հաց առատութեան ծով մըն է , առանց  
 որոյ միշտ ծարուած սոված կը մեռնիմ . որ  
 թաղաւորական դանձ մըն է , առանց ա-  
 նոր մերկ աղքատ կը մնամ . որ ամէն ա-  
 ռաքինութեանց դրախտ մըն է՝ որուն ա-  
 նուշ հոտերով կըզմայլիմ . կը դուարճա-  
 նամ ու ամէնէն աւելի կը սորվիմ անկէց  
 հեղութիւնը , խոնարհութիւնը . որ աղաւ-  
 նիի բոյն մըն է , ուր տեղ կառանձնանամ  
 աշխաքիս ու կիրքերուս վրդովմունքէն , ու  
 անկէց կը սորվիմ լուութիւնը խաղաղու-  
 թիւնը . որ առակաւոր հարսին մահիճն է ,  
 վարդերով ծաղիկներով ցանուած , որուն  
 մէջ մտնալով կը հանդչիմ սրտիս ծփան-  
 քէն ու անկից կը սորվիմ Աստուծոյ կամ-  
 քին համաձայնութիւնը աստուածսիրու-  
 թիւնը : Կուղեմ ան սիրտդ՝ որով սիրեմ  
 զԱստուած , ինչպէս որ զուն սիրեցիր . սի-  
 րեմ ընկերներս՝ ինչ եղանակ որ զուն սի-  
 րեցիր , ներեմ թշնամիներուս՝ ինտոր որ

դուն ներեցիր, լամմեղքերուս վրայ՝ ինչ-  
չափոք գունլացիր, համբերեմ նեղութիւն-  
ներուս՝ ինչպէս որ գուն համբերեցիր. կու-  
ղեմ տն սիրադ որ մեղաւորներուն յոյս ու  
ապաստան է, որուն մէկն ալ ես եմ. ար-  
քայութեան չեմ բաղձար, հապաքու սր-  
տիդ, ինչու որ՝ քու սիրադ քեղի սիրող-  
ներուն անուշ արքայութիւն մըն է:

Ո՞վ սիրտ, որազքատութիւնը հարստու-  
թիւն, մահք կեանք մը կընես ինծի, որ ա-  
մէն ցաւս մոռցընել կուտաս, քեղմէ զորս  
եղածներուն ամենը լեղիութիւն կերեցը-  
նես: Ահա մօտիկ զալով քեղի, կողիդ վեր-  
քին ծակէն աչքս դրած կը տեսնամ սիրադ  
վիրաւորած, տաքուկ արեան ազրիւրի  
մէջ թաթաղուն, բոցերով ներսէն դրը-  
սէն պատած, բոլորուած վշէ պսակով մը  
ու խաչ մը տնկած վրան, բոլորը խորհըր-  
դարան մը քուկին աստուածային գաղտ-  
նիքներուդ: Ահա աս սիրտս կուղեմ, ա-  
սոր կը հառաչէմ, ասոր ախս կը քաշեմ.  
միայն անոր մօտենալը, մինակ զանիկայ  
տեսնալը, անոր ձեռքս դպցընելը բաւա-  
կան չեմ համարեր, հապաք կուղեմ որ  
բոնեմ ձեռքս առնեմ, դրկիս վրայ բեր-  
նիս մօտ սրտիս մէջ դնեմ ու իմինս ընեմ,  
որ ատեն իրաւցընէ ճշմարտառէս երա-  
նելի կըլլամ: Գիտեմ որ գուն չես զլանար  
աս խնդիրը, պատրաստ ես տալու ինծի

զանիկայ . բայց անոր փոխարէնը իմին  
սիրտս կուղես՝ որ սրտիդ բոլորովին ան  
նման ըլլալով , քուկինիդ նմանցընես . առ  
սոր գոհ եմ ես ալ : Անոր համար ահա հիւ  
մակուընէ աս մեղաւոր անմաքոր իսեղն  
ողորմելի սիրտս ելած իր տեղէն , կը հա  
նեմ կուտամ քեզի՝ ըսելով , ահա ան սիր  
տը՝ որուն այդշափ կը փափաքիս . բայց  
ուր է , տուր ինծի անոր տեղը քու սիրտդ .  
որովհետև ես առանց սրտի չեմ կրնար  
կենալ , ինչպէս որ գուն ալ . ուստի գուն  
մի զաղրիր ըսելէն ինծի « Որդեակ տուր  
ինձ զսիրտ քո » , ու ես չդաղրիմ ըսելէն  
քեզի՝ ջէր « տուր ինձ զսիրտ քո » . քու  
սիրտդ իմին սիրտս ըլլայ , իմին սիրտս քու  
սիրտդ . իմ սիրտս քու սրտիդ մէջ , քու  
կինդ իմինիս . կամ քուկին ու իմին սիրտս  
մէկ , երկու հողի ու մէկ սիրտ :

Ահա ան ատեն մէկ ուրիշ անդամ մըն  
ալ նորէն չեմ հարցըներ ես ինծի սիրտ  
հատումով ցաւով մը . « Ո՞ր է զոր սիրէր  
անձն քո » սիրոյդ հաճութիւնը վայելումը ,  
սրտիդ բերկրանքը անուշութիւնը , որով  
գոհ եղած միոիթարուած կըզմայլիս , հաւա  
հանդարտ ու ուրախ սրտովս , ինչպէս թէ  
արքայութիւնը արդէն ես իմ ներսս զտած  
ձեռք բերած վայելածի պէս , սիրելոյս  
զիրկը հանդշած զուարճանալովս , նոյն ա-  
ռակաւոր հարսին դէալ ՚ի իր սիրուն խոր-

հըրդաւոր փեսային անուշ ու փափուկ եր-  
ղը երդերդոցին հետ միատեղ կըսկսիմ եր-  
դել . « Աիրելին իմ ինձ , և ես 'ի նմա » . ինչ-  
պէս սուրբք ու սրբուհիք երկինքը արքայ-  
ութեան մէջ դէմ յանդիման տեսութեամբ  
իրենց անուշ յափշտակութեանը մէջ միշտ  
նոյնը կերդեն քեզի ու պիտի երդեն յա-  
փտեանս յափտենից :



ԱՅս աշխատանքում այս հայութեան առաջին  
ական պատճեանը առաջաւոր առ այս  
աշխատանքում առաջաւոր առաջաւոր առաջաւոր  
առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր

## ՅԱՆԿ ԳԼԽՈՅ

Այս աշխատանքում այս հայութեան առաջաւոր  
առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր  
առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր  
առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր  
առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր  
առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր առաջաւոր

## ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ա . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . ՔԵզ ասեմ, արի .	9
Բ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Մի Երկնչիր հօս փոքրիկ . . . . .	13
Գ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Մի լար . . . .	19
Դ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Երթ ի խաղաղու թիւն, և եղբջիր ողջ ի տանջանաց քոց .	24
Ե . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Դու Եկ զկնի իմ .	30
Զ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Սիրես զիս . . .	34
Է . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Երանի քեզ . . .	41
Ը . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Դու այժմ ոչ գի- տես, բայց ապա գիտասնիր . . .	45
Թ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Այսափ ժամանա կըս ընդ ձեզ իմ, և ոչ ծանեար զիս .	50
Ժ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Բեր զձեռն քո և մինեա ի կողսիմ, և մի լինիր անհաւուա .	56
ԺԱ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Կամիմ, սրբեաց .	61
ԺԲ . ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ . Չի՞նչ կամիս թէ արարից քեզ . . . . .	70
ՎԵՐՁԻՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ . Խնդրիցէք զիս և ոչ գտանիցէք . . . . և ի մեղս ձեր մռանիցէք . . . . .	76

ԱՐԵՎԱՆ ՄԸՆ ԱԼ ԶՐՑՈՒՅՆ ՅԻՍՈՒ.

ՄԻՆ ԱՅ ՄԻՆԱԿՈՐ ՀՈԴԻ , ԵԿԱՅՔ առ իս  
ամենայն վաստակեալք և բեռնաւորք .  
և ես հանգուցից զձեղ . . . . .

88

ՀԱՄԲՉԵԱՅՑ ԽՈՍԿԵԱՆ ՄԸՆ ԱԼ ՄԻՆԵ.

ԻՈՐ ՀՈԴԻԿՆ ԱՅ ՅԻՍՈՒՍ . Տէր առաջի  
քո է ամենայն ցանկութիւն իմ , և հե-  
ծութիւն իմ 'ի քէն ոչ ծածկեցաւ .

98

ԵՏՔԻ ԶՐՑՈՒՅՆ ՄԸՆ ԱԼ ՄԻՆԱԿՈՐ ՀՈ-

ԴԻՒՆ ԱՅ ՍԻՐՏ ՅԻՍՈՒՍ . Տուր ինձը լ  
ոիլս քո . . . . .

101

ԺԱՄ ԱՅ ՅԱՅ ԱՅ ՅԱՅ ԱՅ ՅԱՅ ԱՅ ՅԱՅ

ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ



